



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Ltn
2211

1999

43962-Կ. հ.


Հ Ա Յ Ա

ՔԱՂՈՒԱԾՈՅՔ


ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ

ՔԱՆԻ ՄԸ

ԿՈՐԵՆՈՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ



281(Պ.Դ.)



286:1/9

344

Ի ՑՊԱՐԱՆԻ

ԱՅՏԱՅԸ ՀԱՅՈՒԹ ԳՐԱԴԱՐԱՆ



28021-629

Զեռքս Հոռվմ տպուած (1869) Եկեղեցական ժողովոց համառօտ
պատմութիւն մը , կամ թէ ըսեմ , ժողովոց ցանկ մը անցաւ : Գլխաւոր
նիւթերու կարգաւորեալ եւ ըստ բաւականի յագեցուցիչ բայց կարճա-
ռօտ բավանդակութեան ոճը , բոլորին մէկուղ ճաշակաւոր յօրինուա-
ծութիւնը՝ սիրոս յափշտակեց : Անձնական փորձով հասկցաց որ՝ շատ
օգտակար բան մըն է աս՝ չէ թէ մինակ եկեղեցականի , հասա նաեւ
քիչ շատ եկեղեցական տեղեկութեան բաղձացող աշխարհականի մ'ալը
Գործը ամենափոքր , բայց միանդամացն այնպէս լեցուն է՝ որ քանի
մը տարուան դասառութեամբ հազիւ գլուխը խոթուելու բանը ,
զրեթէ մէկ նայուածքով մը կրնայ աչքի տակ ամփոփուիլ , ու մտքով
բոլորը տեսնուիլ : Գլխաւմ տեսնելը սորվիլ չէ : Բայց է՛ եկեղեցակա-
նի մը համար , որն որ արդէն սորված ըլլալով՝ տեսնելը մինակ բա-
ւական է՝ մոռցուածը յիշեցնելու : Խոկ աշխարհականի համար ալ
բաւական ու շատ է՛ ինչ որ հոս կը տեսնէ : Բայց գործս ձեռք առ-
նով թէ՛ եկեղեցականի ու թէ՛ աշխարհականի՝ նոյնը քիչ մ'ալ աւելի
օգտակար ընելու դիտմամբ , Պատրաստութիւն մը , ու ծանօթութիւններ
աւելցոցի . սակայն միշտ ցանկի մը վայրող համառօտութեան սահ-
մանէն դուրս չելելով : Աւելցուցածս՝ ամէն նկատմամբ արժանաւոր
հեղինակներէն առած եմ : Մէկ հատը մինակ յիշեմ , Աւցու , որուն
ընդհանուր Եկեղեցական պատրութեան դասառիւթը եօթներովդ անգամ
տպուած է Սոգունտիա (1860) , ծայրէ ի ծայր հեղինակէն սրբա-
զրուելէն վերջը : Ավցու չէ թէ մինակ իբրև քաջահմուտ ու ողջամիտ
գերմանացի Աստուածաբան ու եկեղեցական պատմիչ երեւելի է ,
հասա նաեւ ինք՝ պատմական աղբիւրներու ընտիր ու առաս դանձ
մ'ըն է . այնպէս , որ՝ պատմուածին վրայ ընդարձակ տեղեկութիւններ
ուղղողը , հոս կոչուած թերթը բանալուն պէս , անհատնում վաւե-
րական աղբիւրներ առջեւը կ'ելեն , որոնց մէջն կրնայ ամենայն զիւ-
րութեամբ իր խնդրոյն լուծման հարկաւորը քաղել առնուլ : — Այս-
շափս բաւական է . չըլլայ թէ՛ « Դուռը գոցէ որ քաղաքը դուրս
չելէ » ըսուի ինձի ալ :

Արքմեադոս	Արքեղամոս	7.
Մանօփիտիզմ	Մոնոփիտիզմ	13.
մէջերնէն 23 հոգի ընտրեցին, սովոր	մէջերնէն 23 հոգի ընտրեցին, ու այսպէս ուղղ անդամնաժողով մը կազմեցին,	14.
տուուչութիւն	տուչութիւն	24, 25, 26.
կը դրուի	կը տրուի	30.
ցնծալցի	ցնծալից	38.
ընդհանուր	ընդհանուր	45.
մէջ կը մտնեն Սիէնայ ու Բասիլիայ	մէջ կը մտնեն Բասիլիայ	
ու Փերրարայ	ու Փերրարայ	47.
զնուղինէոս	զնուղինէոս	48.
բարուց	բարուց	58.

ՍԻՒՆՀՈՂՈՅՆ Ի՞ՆՉ Ե ՈՒ ՔԱՆԻ ՏԵՍԱԿ

Ի՞նչո՞ւ որ միապետական ու հասարակապետական կառավարութեանց սովորութիւնն է, ծանր հարկաւորութիւն մը պատահած ատեն, նախարարներն ու իշխանները, պաշտօնեաներն ու ազնուականութեամբ երեւելիները, կամ թէ հասարակաց օգուտը սիրող ու հասկցող մարդիկ՝ ժողովի կանչելու, այսպէս ալ Աստուծոյ քաղցր աեւչութեան արամագրութիւնն է իր եկեղեցւոյն նկատմամբ, որ կրօնական նոր խնդիր մը, կամ հերետիկոսութիւն մը ծագած ատեն, և կամ եկեղեցւոյ որպիսի և իցէ վտանգ մը մէկ կողմանէ սպառնացուած ժամանակ, ամբողջ հօտին ծայրագոյն հովուապետը, և կամ իւրաքանչիւր եկեղեցեաց հովիւները՝ նոյն ճամբան բռնեն, այսինքն՝ ըստ պիտոյից ժողովներ գումարեն, խորհուրդ ընեն, գնեն վերցնեն, ինչպէս որ քրիստոնեայ ժողովրդեան հոգեւոր օդտին շահաւոր կը ճանչնան : Այսպէս ըրին Առաքեալները (Գործ . Ա . Զ . ԺԵ .) իրենց ժողովներով (34, 50 կամ 52 ին) : Ահաւասիկ հոգեւորական ժողով, կամ եւ կեղեցական բառով Աէւահորու ըստուածն ասէ :

Արդէն ըստուածին կերպէն կը հասկցուի, որ աս ժողովները տեսակ տեսակ կրնան ըլլալ, ժողովի զումարուած Առաջնորդներու (prélat) Թուական, Տեղական ու Նորի հապետական (hierarchique) տարբերութիւններուն համեմատ : Հնուցմէ ի վեր ճանչցուածը չորս տեսակ է : Նախ, Ընդհանուր կը սովորի սիւնհոգոսը, որուն ներկայ դանուելու կը հըրաւիրուին գրեթէ բոլոր քրիստոնէութեան եպիսկոպոս

ները , այնպիսի խնդրոյ մը համար , որն որ լնդհանուր ե-
կեղեցւոյն կը վերաբերի , անոր համար Տիեզրական ալ կը
կոչուի , որ է ըսել՝ բոլոր քրիստոնեայ կամ ուղղափառ
աշխարհի վրայ եղող Առաջնորդաց միաբանական գումա-
րումը : Այսպիսի ժողովի մը մէջ ո՛չ ոք կրնայ գահերէց
նստիլ , կամ անձամբ և կամ իր փախանորդներովը , բայց
միայն ուղղափառ տիեզերաց , կամ կաթողիկէ եկեղեց-
ւոյ Ծայրադոյն Գլուխն ու Հովիւը , այսինքն՝ Հռովմայ
Քահանայապետը : Ոչ ոք կրնայ նոյնպիսի ժողով մը կան-
չել , ու նոյնին մէջ գործուածը ընդունելի ցուցընել կամ
հաստատել , բայց միայն նոյնպէս Հռովմայ Քահանայա-
պետը :

Երկրորդ , Ա.Հ.Պ. կ'ըսուի Արևնհոգոսը , որուն ներ-
կայ կը գտնուին ամբողջ թագաւորութեան մը , կամ շատ
մը թագաւորութեանց , և կամ լաւ և՛ զանազան թագա-
ւորութեանց մէջ ցրուած ամբողջ աղջի մը Եպիսկոպոս-
ներն ու Արքեպիսկոպոսները , այնպիսի եկեղեցական խըն-
դիր մը քննելու ու որոշելու համար , որն որ առանձին
եղանակաւ նոյն աղջին կրնայ վերաբերիլ : Առ տեսակ
ժողովի մէջ գահերէց կրնայ նստիլ Պատրիարքը կամ Նա-
խադահը , որն որ նոյն աղջին հոգեւոր գլուխն է , ուստի
և նոյնին հրամանաւ միայն կրնայ այնպիսի ժողով մը գու-
մարուիլ :

Իսկ որովհետեւ ուղղափառ եկեղեցին զանազան ե-
կեղեցական գաւառներու բաժնուած է , որոնց ամէն մե-
կուն մէջ զատ զատ Եպիսկոպոսներ կը նստին , մէյմէկ
Արքեպիսկոպոսի կամ Մետրապոլիտի տակ , ասկէ կը հե-
տեւի որ , գաւառի մը հոգեւորական դորձքերը կարդա-
գըրելու համար իրենց գլխաւորին դահերիցութեամբ յիշ-
եալ Եպիսկոպոսներէ գումարուած ժողովը՝ Երրորդ տե-
սակը կ'ըլլայ , ու Գաւառական կ'ըսուի :

Վերջապէս կանոն է որ , որոշեալ ժամանակներու մէջ
իւրաքանչիւր Եպիսկոպոս իր քահանաները ժողովի կան-

չէ , իր թեմին եկեղեցական բաները շտկելու համար , ու
աս ալ չորրորդ տեսակ Սիւնհոգոսը կը կազմէ , ու կ'ան-
ուանուի Թէմական : Բայց ասիկայ այսպահական միայն ժողովը
կամ սիւնհոգոս կը կոչուի , վասն զի ժողովի մէջ բուն
իսկ կամոնական իրաւաբանութիւն կամ ձայն ունեցողը՝
մէկ հաւա մըն է միայն , այսինքն՝ Եպիսկոպոսը :

Մեր ճառին նալատակն է Ընդհանուր ժողովը : Հան-
դիսապէս ու լրապէս հաւանեալ ու հաստատեալ Ընդհա-
նուր ու Տիեզերական ժողովները տասն ու ինն հատ են ,
որոնց անուններն ու ժամանակները են . հոս տեղ մէկիկ
մէկիկ , բայց կարճ ի կարճոյ կը գնենք :

—————

Ա. ՏԻԵԶԵՐԸՆԿԱՆ ԺՈՂՈՎ

ՆԻԿԻԱՅ Ա.

Նկկիայ ժողովը գումարուեցաւ 325 ին (1), Ա. ՍԵղբետրոս Ա. Հռովմայ Քահանայապետին իշխանութեան ժամանակ (2), Արիոս հերեսիովտապետի ամպարշտութեանցը դէմ Բանին կամ Որդւոյ Աստուածութիւնը պաշտպանելու համար :

Փողովին արձանագրութեան բնագիրը չկայ :

Ներկայ գտնուող Եպիսկոպոսաց թիւն էր 318 (3)։ Նոյն իոկ մեծն Կոստանդիանոս Ա. Կայսրը հոն էր, ամենէն վար՝ ոսկեղին աթուի վրայ նստած :

Նիստերուն ճիշդ թիւը չգիտացուիր : Փողովը տեւեց Յունիսի 19 էն (կամ Սոկրատի Եկեղ. պատմութեան նայելով, դիրք Ա. Գլ. 13, Մայիսի 20 էն) մինչուկ Օգոստոսի 23, այսինքն՝ Երկու (կամ Երեք) ամիսու քանի մ'ալօր :

Աս ժողովս շինեց (Առաքելական Հաւատամքին հիմանը վրայ) այն հոչակաւոր հաւատամքը, Նէփոյ հանէտանակը ըստած, որուն մէջ Աստուածորդւոյն ճշմարիտ աստուածութեանը նկատմամբ Եկեղեցւոյ հարազատ վարդապետութիւնը կ'աւանդուի, որով հաւատացեալները իբրև վահանաւ մը կը պատսպարուին (4) Արիոսին ասոր հակա-

(1) Բոտ Բարոնիոսի, կամ 527 ին, ըստ Բելլարմինոսի :

(2) Որուն փախանորդներն էին ժողովի մէջ Հռովմայեցի Երիշունք՝ Վինկէնորիոս ու Վիստոն կամ Վիկտոր :

(3) Որոնց մէջն էին՝ Սուրբ Արիստակէս, մեր Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Նօր որդին, ու Սուրբ Յակոբ Մծրնայ Հայրապետ :

(4) Համագոյնից բառով: Հանգանակէն զատ, Արիոսին ամէն մէկ ամպարիշտ խօսքին դէմ ալ զատ զատ նզովքներ սահմանեցին, այսպէս. « Իսկ որք ասեն՝ եթէ էր Երբեմն, յորժամ չէր Որդի .

ուակ ունեցած հերետիկոսական մոլորութենէն, որն որ նոյն ատենները ամէն կողմհամարձակ տարածուելու վրայ էր (5): Բաց ասկէ՝ Զատկի տօնին վրայով սաստկացած վէճին ալ վերջ տրուեցաւ, այսինքն՝ որոշուեցաւ թէ՛ բոլոր քրիստոնեայ ժողովուրդները, ամէնքը միաբան միենոյն օրուան մէջ (6) Զատկի ընեն (7): Վերջապէս 20 կանոն սահմա-

և թէ՛ մէնչեւ լեալ՝ չէր իսկ, և եթէ՛ ի չգոյէ իսկ եղեւ, կամ թէ յայլմէ անձնաւորութենէ (այսինքն գոյացութենէ) կամ էութենէ աւան լեալ, կամ արարած, փոփոխելի, և կամ սցլայլելի զՈրդին Աստուծոյ, զայնպիսիսն նզովից կաթողիկէ եկեղեցի »: Զորն որ մէնք ամէն որ պատարագի Հաւատամքին ետքը կը կրկնենք, հետեւեալ ժողովներու մէջ Հոգւոյն Սրբոյ համար զրուած յաւելուածով մէկաեղ:

(5) Սրիոս ու համախոնները կայսեր հրամանաւ աբսորուեցան զորոնք նոյն ինքնակալը կը հրամացէր սցնուհետև Պորֆիրէանու կանչելու, քրիստոնէութեան ովերիմ թշնամի Պորֆիրէան հեթանոս փելափայի անուամըը :

(6) Գարնանային գիշերահաւասարի լուսնէն տասնուշրոս օր անցնելէն ետքն եկող առջի կիրակին, կամ գարնանային գիշերահաւասարի լուսնի լրմանէն ետքն եկող կիրակէի մէջ: Իսկ չհնազանդողները Զորեքտասաներորդեայք (quatuordecimani) կոչուեցան, ու երբեւ հերձուածող մերժուեցան. վասն զի կը պնդէին թէ՛ ճշշդ չուրեքտասաներորդ օրը պէտք է Զատկի ընել. որն որ Հրէկց Պասեքատօնին հետ կը միանար :

(7) Նմանապէս Մելետիոսի հերձուածն ալ մէջ տեղին վերցուեցաւ: Վերին Եղիսավոսի Լիւկոպոլս քաղաքին Եպիսկոպոսն էր Մելետիոս, որն որ՝ Ա. Եպիփանու պատմածին համեմատ, Դիոկղետիանոսի հաւածանքին ժամանակ ինկածներուն արձակում չորուի, կըսէր, մինչուկ որ եկեղեցւոյ խաղաղութիւնը հաստատուի: Իսկ Աղեքսանդրիայ Պետրոս հայրապետը, բնութեամբ հեղ ու զթած ըլլալով՝ չէր ու զէր մեղաւորաց ապաշխարանքին արգելք դնել: Մելետիոս չուզեց իր թեմուկան Մեծաւորին գլուխ ծոել, ու անկէ արգելուելն ետքն ալ իր պաշտօնին զորքերը համարձակ յառաջ տարաւ, մանաւանդ թէ՛ իր կողմակիցներուն վրայ Մետրապոլական իշխանութիւններ ալ բանեցնել սկսու (506), օտար թեմերու մէջ ձեռնադրութիւններ կատարելով: Իսկ Ա. Աթանասին պատմութեանը նայելով՝ Մելետիոս,



նեց ժողովը, որոնք եկեղեցւոյ բարեկարգութեանը կը վերաբերին (8), ու աւելի այն ժամանակուան պարագաներուն յարմարցուած են, այսինքն նպատակնին էր՝ կէս մը խստութեամբ, կէս մը ներողամտութեամբ՝ եկեղեցւոյ արտաքին կերպարանքն ու ընթացքը շտկել, ու առջի վայելչութեանը դարձնել—որն որ զանազան եղանակաւ աւրուած կամ թուլցած էր վերջին հալածանաց սաստկութենէն—քանի մը զեղծումներ մէջ տեղէն վերցընելով, ու հաւատայեալները վտանգներէն կամ մնամներէն զդուշայնելով, որոնք որ ծաղած էին հերետիկոսներէն ու հերձուածողներէն, և կամ նաև ի հեթանոսութենէ ի Քըրիստոնէութիւն դարձողներէն, բայց գէշ դարձածներէն (9):

Դիոկղետիանոսի հալածանաց ժամանակ բանտ դրուած, ու թոյնալով չստուածներուն խունկ մասուցած էր: Իր Մետրապոլիտը Պետրոս Հայրապետ զինքը հարցուփորձի կանչեց, չերեւցաւ, որուն վրայ Եպիսկոպոսաց ժողովի մը մէջ պաշտօնէն վոր առնուեցաւ: Մելետիս չհնազանդեցաւ, իր հոգուական պաշտօնը յառաջ տարաւ, քահանաներ եպիսկոպոսներ ձեռնադրեց: Ասով կատարեալ հերձուած մը բուսաւ մէջ տեղ: Հիմայ Նիկիայ ժողովը մնծ գթութիւն ու խոհեմութիւն բանեցնելով՝ վայելուշ որոշումներ ըրաւ, որոնք բաւական եղան զեկեղեցին խաղաղացնելու:—Ալցոկ, Ընդհ. եկեղ. պատմ. եօթներորդ տպագր. Մոդունտիա, 1860. էջ, 215. Ծան. 1 ու էջ. 236:

(8) Տե՛ս Պատմ. տիեզ. ժողով. Հ. Պօղ. Վ. Յովինան. Վիշնա 1847. էջ. 48-52:

(9) Ասոր ու երկրորդ Տիեզերական ժողովին մէջ Սարդիկեայ ժողովը կը մտնէ, որն որ գումարուեցաւ 547 ին, Յովիոս Ա. Հըռովմայ Քահանայապետին օրով, Կոստաս ու Կոստանդոս ինքնակալաց ժամանակ, սա երեք պատճառներու համար, Ա. Իրենց աթոռներէն յանիրաւի մերժուած Եպիսկոպոսներուն, Սրբոյն Աթանասի, Մարկեղոսի Անկիւրեայ, ու Պօղոսի Կոստանդնուպոլսի՝ դատը տեսնելու: Բ. Կրօնի ուղղափառ վարդապետութեանը մէջ սպրդած մուլորական սերմը սրբելու, ու Գ. Նիկէական ճշմարիտ հաւատքը հաստատելու:

Խնչպէս Նիկիա, այսպէս ալ հոս Քահերէց նստեցաւ ժողովի մէջ

Բ. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹԵԱԼՈՒ Ա.

Կոստանդնուպոլսի առջի ժողովը գումարուեցաւ 384 ին, Ա. Դամասոս Ա. Հոռոմայ Քահանայապետին օրով, մեծն թէոդոսի Ա. Կայսեր օդնականութեամբ, Մակեդոնի հերետիկոսութեանը համար, որն որ Հոգւոյն Սրբոյ Աստուածութիւնը կ'ուրանար:

Ժողովին արձանագրութեան բնագիրը չկայ հիմայ: Ներկայ գտնուող ուղղափառ եպիսկոպոսաց թիւն էր 150. որոնցմէ զատ 36 ալ Կիսարիանոս կամ Մակեդոնի կողմանկից Եպիսկոպոսներ կային, բայց ասոնք Նիկէական հանգանակին ստորագրել չուղելով, Ախոնհոգոսը դեռ շմբնցած առին քալեցին:

Ճերունին Ոսիոս Եպիսկոպոս Կորդուբայ (Սպանիացւոց), մէւս երեք Քահանայապետական հրեշտակներով, որոնք էին՝ Արքմեաղոս ու Փեղոքսենիոս երիցունք, ու Ղեւոն սարկաւագ, բաց ասոնցմէ՝ ներկայ էին 170 Յորեւելեան ու Արեւմտեան Եպիսկոպոսունք (որոնց թիւը ու մանք մինչուկ 540 ի կը հանեն), որոնցմէ 76 հոգի Եւսեբեան կամ Արիանոս էին, որոնք վախերնէն չհամարձակեցան բանակցութեան մէջ մտնելու, ուստի և Սարդիկէ թող տալով Փիլիպպոպոլիս քաշուեցան, ու հոն չարաժողով կազմեցին, ու սիւնհոգոսական թուղթալ յանդգնեցան անկից զրելու ամէն տեղ, յանուն Սարդիկեայ ժողովոյն, սա ստութիւններով թէ՝ Կրկին մերժուեցան Աթանաս, Մարկեղոս ևն: Ի վերայ այսր ամենայնի՛ բուն Սարդիկեայ ժողովոյն Հարքը գործքերնին յառաջ տարին, յանիրաւի մերժուած Եպիսկոպոսները արդարացուցին, ու իրենց աստիճաններուն մէջ հաստատեցին: Եւսեբեանց կամ Արիանոսաց գլխաւորները բանագրանաց տակ ձգեցին:

Նիստերուն ճիշդ թիւը չի գիտցուիր: Ալցոկ (էջ 258-59) Սարդիկեայ ժողովը 545 ին զետեղելէն դատ, կ'ըսէ թէ՝ 545 ի գարնան սկսաւ, ու 545 ին աշունը լմբնցաւ: — Ժողովին Հարքը

Նիստերուն ճիշդ թիւը չիզիացուիր :

Գրեթէ երկու ամիս տեւեց ժողովը . այսինքն՝ Մայիս ամսէն սկսեալ , որուն մէջ Եպիսկոպոսները ժողուցան (Սոլլ . Եկեղ . պատմութեանը համեմատ , գերք է . ՊԼ . 8) , մինչուկ Յուլիս ամիսը , ինչպէս կը վկայէ նաև ժողովին կանոններուն ու որոշումներուն Յուլիս եօնը թուականը :

Նիկէական Հաւատամքին մէջ նոր յաւելուած մը (10) խոթեց ժողովը , այսինքն՝ Մակեդոնի ու ազգակից ազանդաւորաց մոլորութեանը դէմ՝ Հոգւոյն Սրբոյ նկատմամբ Եկեղեցեոյ ուղղափառ վարդապետութիւնը ամբողջ դրաւ , անոր համար սկսաւ նոյնը այնուհետեւ Նիկէական-Կոստանդինաւան հանդանէ կոչուիլ :

Չուզեցին նոր Հանդանակ հաւատոյ շինել , վասն զի Նիկէայ հաւատքը միայն կուզէին հաստատել , ու վարդապետութեան նկատմամբ որիշ բանի ձեռք զարնելէ հրաժարեցան : Բայց Եկեղեցական բարեկարգութեան վերաբերութեամբ շատ մը (21) կանոններ դրին , որոնցով դիմաւորաբար Հոգվիայ Քահանայապետին Գահերէց զիխաւորութեան իրաւոնքը , այսինքն Քահանայապետին իրաւաբանութեան զիխաւորութիւնը ջանացին սպազտանել , Եկեղեցական իշխանութեան զուլս ծռել չուզելով՝ հերձուած պատճառող ժամանակին աղանդաւորներուն դէմ . ու աս մուգով Հասովնայ Քահանայապետին բողոքելու ազատութիւնը ճանչցան ու հաստատեցին : Ամբողջ կանոնները կրնայ ուղղող տեսնել՝ Տիեղերական ժողովոց պատմութեան մէջ (էջ 89-91) :

Թէպէտե Սարդիկեայ ժողովը , ինչպէս տեսնուեցաւ , ամէն կարեւոր պայմաններն ունէր Էֆեզուիսն անուանուելու , սակայն չունեցաւ ու չիրեց այն ախտղուը , վասն զի վարդապետութեան նկատմամբ , ինչպէս ըսկիք , Նիկէայինէն գուրս բան մը չսահմանեց , ու աս է բուն Եական պատճառը , որուն համար զատ տիեղերական չըսուելով՝ Նիկէայ տիեղերականին ոյժն ու համբաւը ունի թէ՛ ինք ու թէ՛ իր կանոնները :

(10) Ամբողջ Հաւատամքը տես Պատմ . տի . ժողով էջ 150-31 , այսինքն՝ ան բանը հաստատելով ընդդէմ Մակեդոննեանց , Փոտինա եանց ու Ապողինարեանց են , զորն որ արդէն Դամասոս Քահանայապետը Հուսիր ժողովին (378) մէջ դրած էր անոնց նկատմամբ : Տիեղ . Պատմ . Հ . Յով . Վ . Գաթըրք . Ամբէնա 1852 . Հատ . Բ . էջ . 560 . Ժան . 2 :

Թէ՛ ինչ գործեցին ու որոշեցին ժողովին Հայրելը , իրենք իրենց բերնով այսպէս կը խօսին . « Նախ և առաջ Գծերնիւ Ելած հոգին մասնաւունեանց իրէն նորոգեցին , ետքը համառու վարդապետական դաւանութիւններ ընծայեցուցինք , որով թէ՛ Նիկէայ ժողովոյն հարցը հաւատատեցինք , ու թէ՛ անոր դէմ ծագած ամպարիշտ հերետիկութիւնները , ու ծուռ կարծէքները սաստիկ զգուանքով ու արհամարհանքով մերժեցինք . բաց ասկէ՛ Եկեղեցեաց վիճակն ու բարեկարգութիւնը ուղիղ ու վայելուչ դրից մէջ խոթելու , ու հաստատելու համար ալ քանի մը կանոններ (11) դրինք » :

Երեն փոխանորդութիւն ընելու համար աս ժողովին Հռովմէն հրեշտակներ չէր խաւրած Քահանայապետը (12) , որովհետեւ Արեւելեան Եպիսկոպոսաց խնամքին մասնաւորապէս յանձնած էր ամբողջ ինդիրը , ի վերայ այսու մենայնին ամէնէն առ հասարակ ոչեւերակն կը ճանչցուի ժողովս , Պամասոս Քահանայապետէն հաստատուելէն վերջը , (նոյն իսկ Փոտիսի վկայութեամբը) . Թէպէտե և աս հաստատութիւնը հաւատոյ սահմաններուն վրայ միայն կը տարածի , ու չէ թէ բարեկարգական կանոններուն ալ (13) :

(11) Երեք կամեօթը : Պատմ . տիեզ . ժող . էջ . 151-53 :

(12) Ուստի գահերէց նստեցաւ ժողովի մէջ՝ Մեղետիս Անտիոքացին իրեն արեւելեան պատուաւոր աթոռոց Հայրապետ . որովհետեւ կոստանդնուպոլիսի աթոռակալը Մաքսիմոս Կիւնիկեան կամ Շընականը արդէն մերժուած էր իրեն յափշտակիչ աթոռոյն , Մեղետիսի յանկարծ մեանելէն , ու Գրիգորի Նաղիանդացւոյ ի Հայրապետութիւն կոստանդնուպոլիսի ընտրուելէն վերջը , Գահերէցն ալ ինք Գրիգոր էր : Բայց հրաժարելով յաթոռէն կոստանդնուպոլիսի , ու Նեկտարիս տեղն անցնելով՝ Գահերէցութիւնն ալ նոյնին անցաւ :

(13) Աս կանոնաց մէջն է այն որոշումը թէ՛ կոստանդնուպոլիսի աթոռը Հռովմայինէն ետքը առջի պատրիարքական աթոռ կոչուի : Պատմ . տիեզ . ժողով . էջ 153 :

Պ. ՏԻԵԶԵՐԸՆԿԱՆ ՀՈՂՈՎ.

ԵՓԵՍՈՒՄ

Եփեսոսի ժողովը գումարուեցաւ 434 ին, Ա. կեղեստինոս Ա. Հոռմայ Քահանայապետին (14) օրով, ու Թէոդոս Բ. ու Վաղենատիանոս Գ. Կայսերաց ժամանակ, Կոստանդնուպոլիսի Եպիսկոպոս Նեստորին հերետիկոսութեանը համար, որն որ Քրիստոսի Տեառն մերոյ վրայ երկու անձ դնելով, կը պնդէր թէ՝ զԱմենասուրբ կոյսն Մարիամ պէտք չէ (Խօտծօչօչ) Ա.ստուծոյ Մայր, կամ Ա.ստուծածածին անուանել:

Ժողովին բուն արձանագիրը մինչուկ աս օրուան օրս կը կենայ յունարէն բնագրով ու հին լատինական թարգմանութեամբ :

Ժողովին եկած Եպիսկոպոսներուն թիւն էր 210, որոնց չարաշար կը հակառակէին Նեստորի մոլորութեանը կողմնակից (15) 30 ի չափ ուրիշ Եպիսկոպոսներ, որոնք զատ չարաժողովներ ալ կը գումարէին իրենց մէջ :

Ժողովոյն գործքերը կամ նիստերը եօթն են, որոնց առաջինը գումարուեցաւ Յունիսի 22 ին, իսկ եօթներորդը կամ վերջինը՝ Օգոստոսի 31 ին, ուստի ամբողջ ժողովը տեւեց երկու ամիս ու ինն օր, բայց Եպիսկոպոսները ժողովի վերաբերած ամէն գործողութիւնները լմբնցնելէն ետքն ալ դեռ երկայն ատեն, ու ծանր նեղութիւն-

(14) Որուն անուամբը Գահերէց նստեցաւ ժողովին մէջ Ա. Կիւրեղ Աղեքսանդրացի ու շարունակեց զահերիցութիւնը՝ Քահանայապետական հրեշտակաց, Արկադէոս ու Պրոյեկտոս Եպիսկոպոսաց, ու Փիլիպոս Երիտու յԵփեսոս համելէն ետքն ալ :

(15) Ալցոկ (Էջ, 287-88) աս չարափառ Եպիսկոպոսաց թիւը 43 ի կը հասցընէ, իսկ ետեւէ ետեւ հասնող բուն ուղղափառ Եպիսկոպոսաց թիւն ալ 198 միայն կը դնէ :

ներու մէջ, ու գրեթէ բռնի կապուածի պէս, ձանձրանալի կեանք մանցուցին հոն, հակառակորդներու խարէական հնարքէն, ու Թէոդոս Կայսեր յողովով ամտութենէն (16) :

Ժողովը զՆեստոր վար առաւ ու դատապարտեց իր ամպարիշտ վարդապետութեանը համար (17) : Նմանապէս դատապարտուեցան Պեղադեանք (18), իրենց մոլորութիւններովը մէկտեղ, ու ա՛լ ուրիշ հերետիկոսութիւններ : Եպիսկոպոսաց մէջ քանի մը խնդիրներ լուծուեցան, ու եկեղեցական բարեկարգութեան վերաբերեալ սակաւաթիւ կանոններ (19) գրուեցան, Նեստորի աղանդին դըլուխը աղէկ մը ճղմելու համար :

(16) Տիեզ. պատմ. Բ. Էջ. 421-24 :

(17) Ու տեղը գրուեցաւ Մարտիմիանոս : Սակայն և այնպէս երկպառակութիւնը գեռ կը տեւէր Անտիոքի մէջ, մինչեւ որ երկու տարի վերջը (455) աս դաւանութիւնով մէջերնին միաբանեցան թէ՝ « Աստուածային ու մարդկային բնութիւնը Քրիստոսի Տեառն մերոյ վրայ՝ չէ թէ իրբեւ զատ կամ դատուած, այլ մանաւանդ անձնաւորապէս միացած ընդունուելու են » : Սիքստոս Գ. Քահանայապետը, ու անոր հետ մէկտեղ բոլոր արեւմուտք, աս դաւանութեան իր հաւանութիւնը տալէն վերջը կրցաւ Եփեսոսի ժողովը Երբորդ Տէելքական անուանուիլ : Ալցոկ. Էջ, 288-89 . Տիեզ. պատմ. Բ. Էջ. 424-25 :

(18) Որոնք կը պնդէին թէ՝ մարդս իր աղատ կամօքը միայն կրնայ մնդքի գէմ զնել, ուստի չնորհաց հարկաւորութիւնը կ'ուրանային, սկզբնական մեղքն ու տղոց մկրտութիւնը չէին ընդունիր : Աս աղանդը արդէն զատապարտուած էր Կարքեղոնի 416 ին, 418 ին, ու ուրիշ տեղերու ժողովներովը : Տէ՛ս Տիեզ. պատմ. Բ. Էջ, 404-11 Պէղադիտն աղնադ :

(19) Այսինքն՝ վեց : Պատմ. տիեզ. Ժող. Էջ, 199. ու Ման. 59:

Դ. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ.

ՔԱՂԿԵԴՈՒՆԻ

Քաղկեդոնի ժողովը գումարուեցաւ 451 ին, Ա. Պետրոս Ա. Մեծ, Հռովմայ Քահանայապետին օրով (20), Թէոդոսի Բ. ի, քոյր Պուղքերիա Դշխոյի իշխանութեան ատեն, Կոստանդնուպոլսեցի Ս. քիմանտրիդ կամ Ա. բայ Եւտիքէսի հերետիկոսութեանը համար, որն որ Քրիստոսի Տեառն մերոյ վրայ մի մինակ բնութիւն կը դաւանէր, ուստի եւ առ հերետիկոսութիւնը՝ Մէտքնէան ճամբարնէն անուանուեցաւ :

Ժողովին արձանագրութիւնը անթերի պահուած է յոյն բնագրով, ու հին լատինական թարգմանութեամբ :

Ժողովի եկած եպիսկոպոններուն թիւը 630 ի կը հասնի (21), վեցերորդ նատին մէջ Մարկիանոս (22) կայսրն աւ ներկայ էր :

Տանուվեց նիստ կընծայեն ժողովին, բայց այնպէս

(20) Որուն փոխանորդներն ու ժողովին դահերէցներն էին՝ Պուկենալիս Ասկալոնի ու Պասկալիս Լիլիքոնի Եպիսկոպոսունք, ու Բասիլիս ու Բոնիֆակիս երիցունք :

(21) Ըստ մեծի մավին Աւեւելեան էին. Վանտալներու, Գութացիներու ու Փռանկներու արշաւանաց պատճառաւ՝ Արեւմտեան Եպիսկոպոնները չեն կրցած այնպէս զիւրաւ տեղերնէն շարժիլ. ինչ պէս մեր Հայաստանի Հայրերն ալ Պարտից պատերազմին պատճառաւ չեն կրցած նոյն ժողովին մասնակից ըլլալ : Որմէ մեծապէս կրօնական դժբաղդութիւններ ծագեցան մեր ազգին զլուխը : Եկեղեցական հերձուածը դեռ մինչեւ հիմայ կը տիրէ : Որուն վրայ մանդամասնաբար խօսելը ազգային եկեղեցական պատմութեան կը վերաբերի :

(22) Որուն հետ ամուսնացած էր Պուղքերիա, կուսութիւն պահելու պայմանաւ, ու զինքը աթոռակից ըրած էր :

որ՝ մէկ օրուան մէջ երկու գումարում պատահած առեն, ամէն մէկը զատ զատ նիստ սեպուած է, ու տեւած է Հոկտեմբերի 8 էն մինչուկ նոյն ամսոյն վերջը, զրեթէ երեք շաբաթի չափ :

Պահուկորոս՝ (23) Աղէքսանդրիայի Պատրիարքը, իբրև դիմաւոր պաշտպան Եւտիքէսի՝ դատապարտեց ու աթոռէն վար առաւ ժողովը. Նեստորի ու Եւտիքեայ մոլորութիւններուն դէմ ուղղափառական հաւատքը հաստատեց (24): Ետքէն շատ մը եկեղեցական խնդիրներ հանդիսական դատաստանով որոշուեցան, ու եկեղեցական բարեկարգութեան վերաբերեալ 30 կանոն դրուեցաւ, սրոնց 27 հատը մինակ Հոռվայ Քահանայապետին հաւանութիւնն ընդունեցան (25):

(23) Վասն զի հերետիկոսական մոլորութիւն զատ, Եփ'սոսի չարաժողովը գումարած էր (449), ուր Քահանայապետական հրեշտակները մէկդի ընկերով ինք գահերէց նատած էր : զՓղարիանս Կ. Պոսի Սուրբ Հայրապետը այնպէս անողորմարար ծեծած կամ ծեծել տուած էր, որ երեք օրէն մեռաւ : Խակ մէկալ Եպլակովաններուն ալ խոճին այնպիսի բանութիւն բանեցուցած էր, որ իրմէն շինուած Եւտիքեայ արդարացուցման թղթին ստիպուեցան ստորագրել, ու ողղափառական վարդապետութիւնը վաներէց բնութեանց (Dyophysitismus) դատապարտեցին, ու անոր հակառակ մոլորական վարդապետութիւնը վանե մի բնութեան, (Manophysisitismus) ընդունեցան : Խեղձերը՝ հաւանելով ըրին, բռնագատուեցան, ու ընդ աղտառութիւն ելլենին ըրածնին ետ առին :

(24) Թէ՝ « Քրիստոսի Տեառն մերայ վրայ երկու բնութիւն կայ, մէկը Աստուածային, մէկալը կատարեալ մարդկային, առանց իրարու հետ խառնուելու, առանց փոփոխուելու, այլ մէկ անձին վրայ (անձնաւորապէս) երկուքն ալ իրարու հետ կապուելով, կամ, միանալով, այնպէս որ՝ բնութեանց տարրերութիւնը մնաց միշտ » : Ըստ ամենայնի Մհծին Ղեւոնի Քահանայապետի Հոչակառոր քուճարին վարդապետութեանը համեմատ, որուն ամբողջ օրինակը տես Պատմ. տիեզ. զոզ, էջ. 244-55 :

(25) Խակ 28 երրորդ կանոնը մասնաւորապէս մերժուեցաւ, որուն

Մասնաւոր նշանակուելու արժանին ան է որ, հինգերորդ նիստին մէջ ժողովոյն չարքը մէջերնէն 23 հոգի ընտրեցին, սովորութեան համեմատ ժողովի մէջ որոշուած վարդապետական խնդիրները պարունակող հաւատոյ դաւանութիւն մը շինելու համար. ընտրուածներն էին չոռվայ Քահանայապետին չորս հրեշտակները, ու ուրիշ երեւելի Եպիսկոպոսներ. իսկ շինուածը ամէն չարք միաբան բարբառով ու դովութեան աղաղակներով ընդունեցան :

Ե. ՏԻԵԶԵՐԸՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ.

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԾԻ Բ.

Կոստանդնուպոլսոց երկրորդ ժողովը զումարուեցաւ 553 ին, Վիզիդիոս չոռվայ Քահանայապետին օրով, Յուստինիանոս կայսեր ատեն, Երից Գիլոց խնդիրներուն համար: Աս անուամբ կը կոչուին Դէոդորոսի Մոպսուեստացոյ դրութիւնները, որն որ Նեստորի վարդապետն էր, Թէոդորետոսի Կիւրացւոյ Սրբոյն Կիւրզի Աղէքսանդրացւոյ դէմ դրածները, Իրասայ Եղեսացւոյ առ Մարիմ Պար-

մէջ Կ. Պոլսի Պատրիարքին առանձինն յառաջամասնութիւն կը տրուէր (տես վերը Ծան. 15) որուն դէմ չէ թէ միայն Քահանայապետաշն Հրեշտակները, հապա նաև շատ մը արեւելեան Հարք արդէն ժաղովի ատեն բողբոքած էին: Ալցոկ. էջ 292: Կ. Պոլսի Հայրապետոց աս ամբարտաւանական պահանջողութեան հիմը դատապարտուածան արժանի է, վասն զի Կ. Պոլսի նոր Հքամ անուանուելէն կուզէին աթոռոցն առաւելութիւնը հատեցընեւ չէ թէ Աստուածաւանդ հերձուածոյ խորխորատին մէջ վլտորեցաւ:

սիկ թղթերը: Աս Երեք Գլուխները հիմայ դատապարտուելի երեցան, վասն զի դատապարտեալ Նեստորի վարդապետութիւնը կը մնուցանէին:

Ժողովին արձանագրութիւնը այս օրուան օրս մինակ էին լատինական թարգմանութեամբ կը գտնուի:

Ներկայ դտնուող Եպիսկոպոսներուն թիւն էր 165, բայց ոչ ինքն իսկ չոռվայ Քահանայապետը, որն որ ան ատեն Կոստանդնուպոլիս կը գտնուէր, ու ոչ ալ իր փոխանորդնելը կային ժողովին մէջ:

Աս ժողովը ութ բանակցութիւն (collatio) ունեցաւ, ինչպէս որ լատիներէն ետեւ, որն որ հաղիւ զանազան նիստերու մէջ կրցաւ լմբնալ, վերոյիշեալ Երեք Գլուխները դատապարտեց ժողովը (26): Վերջէն 14 վարդապետ-

(26) Զեկեղեցին խծբել ուզողները՝ Կ. Պոլսի Բ. ժողովոյն աս վճիռէն առիթ առնելով, Քաղկեդոնի ժողովն ու աս ժողովը իրարու հակառակ ուղեցին ցուցընել որպէս թէ Քաղկեդոնի ժողովին արդարացուցածը՝ աս ժողովս դատապարտած ըլլոյ: Ողջ միտք ունեցող քննողի մառջեւ օգը կը ցնդի աս առարկութիւնը: Վասն զի կարձ խօսքով ըսկելու համար՝ Քաղկեդոնի ժողովը չարդարացուց, այլ մասնաւանդ դատապարտեց այդ Երից Գիլոց վարդապետութիւնը. իսկ արգարացուց միայն այն վարդապետութեանց կամ գրութեանց կենդանի հեղինակները, երրոր ասոնք՝ Քաղկեդոնի ժողովին առաջարկուած հաւատոյ դաւանութիւնը միամիտ սրտիւ ընդունեցան, ու նոյնը ստորագրեցին, ու այդ դաւանութեան հակառակ ելլող ամէն տեսակ հերետիկոսութիւնները լիով բերանով նզովեցին. ու այն ատեն միայն յիշեալ ժողովը նոյն անձերը արգարացեալ հրատարակեց: Ու թէ որ աս հինգերորդ Տիեզերական ժողովյ ատեն՝ այն Երից Գիլոց հերետիկոսական ուսմանց քննութեան առթիւ, նոյն գրութեանց հեղինակներն ալ յականէ յանուանէ դատապարտել ու նզու-

կան յօդուածներ աւելցուց, որոնցմով զանազան հին հերետիկոսութիւններ նզօվիւք դատապարտուեցան, իրենց հեղինակներով մէկտեղ, ասոնց մէջնէր Որոգինէսն առ (27).

Աս ժողովա ան ատեն սկսաւ Տէլքը հանցուիլ, երբոր միջոց անցնելէն ետև՝ վերջապէս Հռովմայ Վահանայապետներէն հաստատութիւն ընդունեցաւ (28):

վել չուզող եղաւ, պատճառը այն միսյն էր որ, արդէն Ա. Եկեղեցուց հաղորդութեանը մէջ մեռած մատենագիր մը՝ տարիներ անց Նելէ ետքը անունովը դատապարտելը՝ Եկեղեցոյ սովորութեան հակառակ կը կարծուէր, ու հանգուցելոյն յիշատակը պղձել կը ու պուէր : Բայց երբոր աս ժողովիս մէջ որոշուեցաւ թէ՝ կրնայ մէկը մահուանէն ետքն ալ նզովուել, վէճը աւարտուեցաւ, ու այդ Երեք Պատիները՝ իրենց մատենագիրներովը մէկտեղ յայտնապէս նզովուեցան, ու ասով ո՛չ չորրորդ ու ո՛չ հինգերորդ տիեզերական ժողովը պատույն մազի չափ արատ դրուեցաւ : Խրին ճիշդ տեսութիւնը աս է :

(27) Թէ իրօք Որոգինէս այն երեւելի մարդը, այդ հերետիկոս առաջեանց ծնողն է, զորանք որ դարձերէ ի վեր անոր անուանը կ'ընծայեն, երկար խնդիր է, ուզողը կրնաց տեսնել Տիեզ. պատմ. Բ. Ե. 588 ևն; Պատմ. տիեզ. ժող. 19. 590—93.

(28) Վիզիվիսո՞ւ տարի մը ետքը, նոյնպէս ալ իր յաջորդը Պեղագիսս Ա. Ժողովոյս սահմանները ընդունելով հաստատեցին : Բայց արեւմուտք մեծ շվիթութիւն ելաւ, ու Քաղկեդոնի ժողովոյն հասկառակ կ'անուանէին աս ժողովս (Տես վերը Ման. 26), մինչուկ հերձուած ալ ծագեցաւ աս պատճառաւ, ու հաղիւ 700 ին շոկուեցան բանները: Այցուկ. Եջ. 301 :

2. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՃՈՂՈՎ

ԿՈՄԱՆԴԱԿՈՒՊՈՅ ՄԻ Գ

Կոստանդնուպոլիսի երրորդ ժողովը գումարուեցաւ (29) 680-84 ին, Ս. Ա. գաթոն Հռովմայ Քահանայապետին իշխանութեան ժամանակ, Միակամեայց հերետիկոսութեանը դէմ, որոնք Քրիստոսի Տեառն մերոյ վրայ մէկ կամքու մէկ գործողութիւն կ'ընդունէին : Ս.ս հերետիկոսութիւնը նոր կերպարանքի տակ, ան՝ արդէն դատապարտեալ Միաբնեայց մոլորութիւնը կը նորոգէր :

Ժողովին արձանագրութիւնը դեռ կը պահուի յոյն
բնագրով ու հին լատին թարգմանութեամբ :

Գրեթէ 174 Եպիսկոպոսունք (50) կային ժողովին մէջ, երեք Քահանայապետական հրեշտակներովը մէկտեղ, ու Կոստանդին Պ. Պողոսառոս Այսրն ալ քանի մը նիստերուն ներկայ էր :

Ժողովը 18 նիստ ունեցաւ, որոնք տասն ամիս ու քառակի մ'ալ օր տեւեցին, այսինքն՝ 680 տարւոյն Նոյեմբերի 7էն, մինչուկ 684 ի Սեպտեմբերի 16 :

(29) Կայսերական պալատին կամարաձև գմբէթարդ՝ խորհրդոյ սրահին մէջ . ու որովհետեւ կամարը յունարէն (թօննալոց) Տրուղղոս կը կոչուի , ասկէ առնելով ժողովն ալ Տրուղղուան սիւնհողոս անուանուեցաւ , բայց զատ է ասիկայ մէկալ Տրուղղեան կոչուած ու Տիեզերական ժողովէն , զորն որ իր տեղը պիտօք յիշենք :

(50) Կեզրենոս ու Թէոփանէս , իրենց ժամանակադրութեանը
մէջ , եպիկոպոսաց թիւը՝ 289ի կը հանեն : Նոյնպէս ուրիշ երեւելի
պատմիչներ ալ իրարու մէջ կը տարրերին : Աս տարրերութեան պատ-
ճառը ան կրնայ ըլլալ որ , իւրաքանչիւր նիստի ատեն նոր եպիսկո-
պոսներ գալով ժողովականաց թիւը կը շատնար . օրինակի աղաքաւ
հս 12 երորդ նիստին մէջ 50ի չափ նոր եպիսկոպոսներ նշանակութեանը
էին : Ուրիշ ժողովներու ալ կրնայ ըստած մեջ կը հանդիպուի ու կուտան



Քրիստոսի Տեառն մերոյ մէկ կամ երկու կամք ունենաւ լուն վրայ , ուղղափառ վարդապետութիւնը մէջ տեղ բերուելով , ու առջի Տիեզերական ժողովներուն մէջ եղածին պէս , Սրբոց Հարց վարդապետութեանը հետ համեմատուելով , շատ զգուշաւոր քննութիւններ եղան , ու վերջապէս Անտիռքայի Արքեպիսկոպոս Մակարիոս՝ իբրեւ անուղղայ հերետիկոս գատապարտուեցաւ ժողովէն , ու աթուէն վար առնուեցաւ , վասն զի Քրիստոսի Տեառն մերոյ վրայ մէկ կամք ու մէկ գործողութիւն միայն՝ խոստովանելէն ու սաստիկ յամառութեամբ պնդելէն չէր դադրեր : Նոյնպէս գատապարտուեցան աս հերետիկոսութիւնը հանող ու յառաջացնող ուրիշ մարդիկներ ալ , որոնցմէ ոմանք արդէն մեռած էին (31) : Մոլորութիւնը բնաջինջ խլելու համար՝ մասնաւորապէս ուղիղ հաւատոյ դաւանութիւն շինուեցաւ (32) , իբրեւ հիմն դնելով միշտ

(31) Ասոնց մէջն էր Ոնորիոս Ա. Քահանայապետն ալ , որն որ գատապարտուեցաւ , սակայն ոչ իբրեւ հերետիկոս , այլ իբրև պատճառ տուող մոլորութեան յառաջացմանը անուշացին ու անդուշացոր . Աւցոկ , Էջ . 506 , ու Ծան . * : Պատմ . տիեզ . ժող . Էջ . 407-8 . 454-5 :— Վատիկանեան Տիեզերական ժողովոյն տուած Քահանայապետական անօխականութեան վճռոյն առթիւ՝ Ոնորիոսի խնդիրը նորէն ու սստիկ կատաղութեամբ թշնամեաց կողմանէ արծարծուեցաւ : Բայց գիտութեամբ ու ողջմտութեամբ երեւելի ու հոչակաւոր մատենագիրներ անհակառակելի պատճառներով ու ստոյդ սկզբունքներէ ցուցուցին որ , Ոնորիոսին վրայ և ոչ փոքրիկ հերետիկոսական աղոտ մը կը նախ շիտուիլ , ու չշիեց ալ իրօք վեցերորդ Տիեզերական ժողովը : Մինչուկ պաշտպանողներ ալ կան որ , վեցերորդ Տիեզերական ժողովոյն բուն արձանագրութեանը մէջ խարէութեամբ մուծուած է Ոնորիոսի անունը . ժողովը չի գատապարտեց երբէք զՈնորիոս : Ուզողը կրնայ տեսնել Զիլլեա Գալլիուէֆայէ տետրներուն մէջ , կարդ (serie) Ե . Հատ . ԺԱ . Էջ . 536 . 675 . Հատ . ԺԲ . Էջ . 146 . 528 . մանաւանդ կարդ Ե . Հատ . Թ . Էջ . 451-58 :

(32) Թէ՝ « Քրիստոսի Տեառն մերոյ վրայ , ել կու բնութեանցը

Նիկէական Կոստանդինական հանդանակը , ու Քաղկեդոնի ժողովին մէջ դաւանուած հաւատամքը , ու Ա.դաթոն Հռովմայ Քահանայապետին վարչութեան նույնը (33) : Ա. Ղեւոն Բ . Ս . Ա.դաթոնի յաջորդը աս ժողովիս վճիռները հաստատեց :

Ա. ժողովի մէջ եկեղեցական բարեկարդութեան համար կանոններ չդրուեցան , ինչպէս նաեւ հինգերորդ Տիեզերականին մէջն ալ չէին դրուած (34) :

Համեմատ երկուք ալ բնական կամքեր , ու երկու բնական գործողութիւններ պէտք է որ ընդունուին , անփոփոխ ու անշփոթ եղանակաւ միացած , մի միայն Աստուածայրական (թեանձրւածն) կամաց ուղղութեան տակ » : Ալց . Էջ . 505 . Ծան . 2 : — Արեւմտեան եպիկոպոսաց հաստատուն միարանութիւնը վերջապէս համոզցուց զարեւելեայս թող տալու ու ետ քաշուելու այնալիսի մոլորական վարդապետութենէ մը , որն որ այնչափ ատենէ ի վեր զեկեղեցին կը պառակտէր :

(33) epistola dogmatica

(34) Ա. վեցերորդ Տիեզերական ժողովը ալ ասմական կամքը Տիեզերական կորդներու չմնաց , անոր համար Երեւրբ Տրութեան (վերը ծան . 29) ժողովը 692 ին՝ անոր որոշութեամբ նորէն հաստատեց , ու որովհետեւ հինգերորդ ու վեցերորդ Տիեզերական ժողովները զրեթէ բոլորովին վարդապետական վճիռներէ զատ բարեկարդական կանոնադրութիւն մը չէին սահմանած , անոր համար սակայո որպէս թէ այն երկու նախնթաց ժողովոց պակասութիւնը լեցընելու դիտմամբ , 102 կանոն , կամ եկեղեցական սահմանադրութիւն շինեց , և Հինգվեցերորդ ժողով (concilium quinisecum) , ունենաւ անուանուեցաւ Մանակատ . ԺԱ . Էջ . 921 ևն) : Ա. կանոններէն Բ . որդը Առաքելական կանոնաց թուոյն վրայ կը խօսի . Զ . որդն ու ԺԳ . որդը՝ Քահանայից ամուսնութեան վրայ . ԼԶ . որդը Կ . Պոլսի Պատրիարքական աթուոյն առաւելութեանը վրայ . ԾԵ . որդը՝ շաբաթ օրը պահէ պահելու գէմ , ու ՂԲ . որդը՝ գառնուկի պատկերներուն գէմ : Ս . Սարգիս Ա . Քահանայապետը , որուն որ Յուստինիանոս Բ . Կայսերը յիշեալ կանոնները խարած էր որ հաստատէ , չուղեց ճանշան զաննք : Զէ թէ միայն ինք , այլև իր ամէն յաջորդները՝ Հռովմայ Քահանայապետը , չճանցցան ու չհաստատեցին այն կանոնները : Ա. ժո-

Է . ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ. (35)

ՆԻԿԻԱՅ Բ.

Նիկիայ երկրորդ ժողովը գումարուեցաւ 787 ին, Ա. դրիանոս Ա. Հոռվմայ Փահանայապետին օրով, Սրբոց պատկերուն գործածութեան ու յարդութեանը դէմ ծագած, ու պատկերամարտներու զրգութեամբ վերջի աստիճանի սաստկացած վէճերուն առջեւն առնելու համար:

Ժողովին արձանագրութիւնը դեռ կը պահուի յոյն բնագրով, ու Անաստասիոս զրապետի հին լատին թարգմանութեամբ :

Ներկայ էին 367 Եպիսկոպոսունք (36) : Երբոր վերջին նիստին մէջ հաւատոյ դաւանութիւնը բոլոր ժողովրդեան առջեւ հանդիսապէս հրատարակուեցաւ, առաջիկայ էր Երինէ Կայսրուհին ալ, իր Կոստանդիանոս Զ. Պորփիրոսքէն որդւոյն հետ:

Ժողովս ութը նիստ ունեցաւ, որոնք գրեթէ ամիսմը տեւեցին, այսինքն՝ Սեպտեմբերի 24 էն, մինչուկ Հոկտեմբերի 23 :

Ժողովի մէջ Սրբոց պատկերներուն գործածութեան ու յարդութեան նկատմամբ, ուղղափառ տիեզերաց դըլ-

դովս իր կանոններովը՝ Հոռվմէական ու Յունական եկեղեցւոյ ապահուաց յարաբերութեանը նկատմամբ խիստ նշանական եղաւ. այնպէս մը պաղեցուց՝ որ վլրցաւ մէյ մ'ալ տաքցուիլ:

(35) Ա. ժողովս նախ կ. Պոլիս գումարուեցաւ 786 ին, բայց պատկերամարտից դաւանանութենէն խափանուելով, Նիկիա փոխադրուեցաւ :

(36) Ոմանք 550, ոմանք ալ 577 կը դնեն եպիսկոպոսաց թիւը, Փահանայապետական հրեշտակներովը մէկտեղ, ու շատ մ'ալ քուէ չունեցող քահանաներ, կրօնաւորներ, աբբաներ կ'աւելցնեն :

խաւոր եկեղեցիներուն՝ Հոռվմայ Փահանայապետին հետ ձիշդ միաբանութիւնը յայտնուելէն, ու Սուրբ գրոց համեմատ ու Սրբոց Հարց վճիռներուն համաձայն՝ եկեղեցւոյ մշտնշենական աւանդութիւնը առաջիկայ նիւթիս մէջ բացայայտ ցուցուելէն ետեւ, պատկերամարտից հերետիկոսութիւնը բայցարձակապէս մերժուեցաւ ու դատապարտը ւեցաւ, ու ուղղափառ հաւատոյ վարդապետութիւնը հրատարակուեցաւ բոլոր Հարց միաբան որոշմամբը (37) :

(37) Ա. ժողովիս մէջ՝ Սրբոց պատկերներուն յարգելի ըլլալը նոյն խակ Քրիստոսի Տեառն մերոյ աստուածական ճոխութեամբը (հեղինակութեամբը) հաստատելու համար, Եղեսիա առ Արգար Հայոց թագաւոր խաւուած Փրկչական անձեռագործ պատկերին պատմութիւնը յառաջ բերաւ Եւադրի եկեղեցական մատենին՝ Ստեփանոս վլսնական, ու Գեւոնդ գրակարդաց՝ յիշեալ անձեռագործ պատկերը իր աշխովը տեսած ըլլալը վկայեց բոլոր ժողովոյն Հարցն առջև (Պատմ. տիեզ. ժող. էջ. 503. — Առաք Դատարանի, կամ Քրապոսի Տեառն մէրս Հայոց Աբետար Շատառունքն իստերած անյեւռագործ պատկերին պատմութեալը, վկէննա 1850. Գլ. 5): Հարք ժողովոյն մասնաւորապէս կոստանդին Ե. Կոպրոնիմոս պատկերամարտ կայսեր՝ 754 ին կ. Պոլիս գումարել տուած չարածողովը, ու անոր ամբարիշտ վճիռները մերժեցին : Բայց Եօթներորդ նիստին մէջ պատկերաց յարգութեան պատրուակաւ գործուած գեղծումները յառաջ բերելով գանգատողներուն՝ սա որպէս պատասխանը տուած ժողովը. «Երբոր մէկը Սրբոց պատկերներուն առջեւ գետին կ'իյնայ կամ ծունկ կը չափի (τιμηταὶ προσκύνησις) ասիկայ սիրոյ նշան է, վերաբերական յարգութիւն մըն է (σχετική) որն որ ան պատկերով ներկայացուցուած անձին կ'երթայ, և ոչ թէ ձիշդ երկրպագութիւն է (λατրεία), որն որ Աստուծոյ միայն կը վայելէ» : Տարասիոս կ. Պոլիսի Հայրապետը, կոստանդիանու կայսեր ու Երինեաց դշանուն աս նիստին վրայով տուած մասնաւոր տեղեկութեան մէջն ալ ատ բառը (προσκύνησις) նոյնպէս մեկնեց, ու ցուցուց թէ՝ Ա. Գիրքը, ու Ա. Հարք ալ նոյն բառը մարդկան մասուցուելու մեծարանքին նշանակութեամբը գործածած են, Աստուծոյ մինակ մատուցուելու առանցին երկրպագութիւնն (λαտրείա), նոյնը բաժնելով (Պատմ. տիեզ. ժող. էջ. 515 ևն):

Եկեղեցւոյ բարեկարգութեան համար ալ 22 կանոն
դրուեցաւ (38) :

Ը. ՏիեզերԱԿԱՆ ԺՈՂՈՎ (39)

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ Դ.

Կոստանդնուպոլսի չորրորդ ժողովը գումարուեցաւ
869-70 ին, Ադրիանոս Բ, Հռոմայ Քահանայապետին օ-

Որչափ որ ալ երը այսպէս բացայացտ մեկնուած էր, ի վերայ այսը ամենայնի այն երկրագութիւն բառը, կամ թէ մանաւանդ, ժողովին արձանագրութեանց ծուռ թարգմանութիւնը, զորն որ Ադրիանոս Քահանայապետը առ Կարոլոս Մեծն խաւրտծ էր, ու առ ալ նոյնը աստուածաբանից քննութեանը յանձնած էր, արեւմտեայց միտքերը սղուորեցին, ու յիշեալ աստուածաբաններէն՝ Կարողուեան հատեան (libri carolini) վերնագրով առ Ազրիանոս Քահ. ուղղուած պատասխանւոյն (790) մէջ ու Ֆրանքորթի (794) ու Փարիզի (825) ժողովներուն մէջ տեսնուած հակառակութիւններուն պատճառ տուին : Որն որ բաւական ժամանակ տեսելէն ետքը, վերջապէս փարատեցաւ սցդանին կասկածը, առանց հերձուած մը ծագելու (Ալցոկ. Էջ. (423-24): Բայց նիկեփորոս (801-11) ու Հայաղի Գեւոն (815-20) կայսերաց ժամանակները պատկերամարտից կատաղութիւնը նորէն գլուխ վերցուց, ու շատ տառապանքներ քաշել տուաւ արեւելից մէջ, մինչեւ որ 842 ին ժողով մը գումարուելով Կ. Պոլիս, Նիկիայ Բ. Ժողովին սահմանները կրկին ընդունուեցան, ու պատկերամարտութիւնը իսպառ չնջուեցաւ : — Արբոց պատկերներուն դէմ եղած կոփէ՝ քաղաքական նկատմարք ալ մեծ վնաս պատճառեց Յունաց, վասն զի կայսերութեան արեւմտեան մասը բոլորովին իրմէն զղուեցընելով, ժամ մ'առաջ Գերմանիկ—Փառանկաց գոզը նետուելու զրդիռ եղաւ :

(38) Ամբողջ կանոնները կրնայ տեսնել ուղողը, Պատմ. տիեզ. ժող. Էջ. 515-19 :

(39) Աս ժողովս գումարուեցաւ բուն նիւզանդիոն, Ասպառածելքն ի հասպառանետան տաճարին մէջ, հիմակուան Այտաքէտա :

բով, Հայաղի Վասիլ կամ Ռասիլիսս ինքնակալին ժամանակ, Փոտիոսի դատին համար, թէ՝ ստուդիւ ճշմարիտ ու օրինաւոր Պատրիարք Կոստանդնուպոլսի կրնայ սեպուիլ նոյն Փոտիոս, որն որ բռնութեամբ այն եկեղեցւոյն աթոռուը նստած էր, չէնէ արդեօք բուն Ս. Խոնատիոսն է Պատրիարք, որն որ նոյն աթոռէն բռնի վար առնուածու աքսորուած էր :

Ժողովին արձանադրութիւնը կեցած է յոյն բնագրով, ու Անաստասիոս գրապետի ամբողջ լատին թարգմանութեամբ :

Առաջիկայ գտնուած են 102 Եպիսկոպոսունք, Հոռվամայ Քահանայապետին հրեշտակներէն ու պատրիարքական աթոռներու փոխանորդներէն զատ (40): Քանի մը նիստերու մէջ Բասիլիս կայսրն ալ գտնուած է, ինչպէս նաև Լուդովիկոս Բ. Գերմ. Կայսեր, ու Բուլղարաց թագաւորին պատգամանարներն ալ ներկայ էին :

Ժողովը՝ տասը նիստ ունեցած է, ու գրեթէ հինգ ամիս տեւած է, այսինքն՝ 869 ին Հոկտեմբերի 5 էն, 870 Փետրուարի վերջին օրը :

Ժողովը՝ բոլոր դատը ճիշդ քննելէն ետքը, զՓոտիոս իբրեւ անիրաւ յափշտակօղ, ու բռնակալ աթոռոյն Կոստանդնուպոլսի՝ վար ճգեց ու բանադրանքով պատճեց : Խոկ Ս. Խոնատիոս ամենէն ալ օրինաւոր Պատրիարք ճանչցուեցաւ (41): Բաց ասկէ (42) հասարակաց օգտին, ու եւ-

(40) Եպիսկոպոսաց թիւը ոմանք աւելի շատ կը դնեն, ու մինչուկ 585ի կը հասցընեն :

41 Այս Խոնատիոս՝ որդի էր Միքայէլ Ա. Կայսեր, որն որ 815 ին իր տէրութիւնը Արծրունեաց ցեղէն Հայաղգի Ղեւոն իշխանին թող տարով (կամ թող տալ ստիպուելով, բատ Ալցոկի) վանք քաշուեցաւ, ինքն ու կնիկը Պրոկոպիս, ու երկու որդիքը՝ Թէոփիլակոսս՝ ու Նիկետոս : Միքայէլ Աթանաս կոչուեցաւ, Թէոփիլակոսս՝ Եւստրատիոս, ու Նիկետոս՝ Խոնատիոս, որն որ 847ին Կ. Պոլսի Հայրապետութեան աթոռին բարձրացաւ, բոլոր ժողովրեան միաբան աշաղակովը :

42 Բուլղարաց խնդիրն ալ բաւական սաստկութեամբ յուղուե-

կեղեցւոյ բարեկարգութեանը համար 27 կանոն (43) դը-
րուեցաւ :

Թ. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ.

ԼԱՏԵՐԱՆՈՒ Ա.

Առաջին Լատերանեան ժողովը դումարուեցաւ 1423 ին
Կաղիստոս Բ. Հոռվիմայ Քահանայապետին օրով, ու Հեն-
րիկոս Ե. Գերմանական կայսեր իշխանութեան ժամանակ,
Հոռմի Լատերան մայր եկեղեցւոյն մէջ, ուսկից որ ա-
նունն ալ առած է : Ժողովին նպատակն էր՝ Եկեղեցւոյ
ու կայսերութեան դասը տեսնել, ու հաստատուն բանի մը
կապել, որն որ շատ մը տարիներէ ի վեր բացուած էր՝ Եպիսկո-
պոսի մը աթոռ ելլելու իշխանութիւնը (investiture) աշ-
խարհական իշխանի (կայսեր) ձեռքէն Հովուական դա-
ւազան ու մասնի առնելով սկսուելուն պատճառաւ (44) :

շաւ աս ժողովիս մէջ թէ՝ Հոռվիմայ արդեօք, թէ Կ. Պոլսի Պատ-
րիարքութեան իրաւաբանութեան տակ կ'իյնան : Այցոկ. էջ. 510:—
Մինչև հոս՝ արեւելեան ժողովներ : Ասկէ եաքինները՝ Արեւմտեան
կը կոչուին, վասն զի արեւմուտք դումարուած են :

43 Ամբողջ կանոնները կրնան տեսնուիլ Պատմ. տիեզ. ժող.
էջ. 586-92 :

44 Կայսեր տուածը՝ թէպէտե ժամանակաւոր կալուածոց իշ-
խանութիւնն էր, չէ թէ հոգեւորական . այսինքն՝ ընտրութեան կամ
օծման վերաբերեալ իշխանութիւն մը չէր . ի վերայ այսը ամենայնի՝
այդ ժամանակաւոր տուուչութեան առթիւ գործածուած՝ հոգեւորա-
կան իշխանութեան նշաններ ըլլալով, ինչպիսի է՝ հովական ժաւաղան
ու ժաղանքն, հոգեւորական իշխանութեան բռնաբարութիւն եղած կը
համարուէր, ու իրօք ալ շատ մը կայսերք ինքնիշխան ու բացարձակ
կամօք ընտրութիւններ ըրած են, բոլորովին անարժան ու պատառա-

Աս դատին Երեսէն ծագած վէճերը այնչափ աղետալի
հետեւանքներ ունեցած էին որ, մինչուկ հերձուած ալ
ծնած էր Եկեղեցւոյ մէջ : Բաց ասկէ Ս. Երկրին օգնու-
թիւն ընելու խօսակցութիւններ ալ եղան :

Ժողովին արձանագրութեանց բնագիրը չկայ հիմայ :
Ժողովին ներկայ էր ինքն Քահանայապետը իբրև
գահերէց, ու 300 էն աւելի Եպիսկոպոսունք, շատ մ'ալ
(600) Աբբայք ևն . ընդ ամէնը գրէթէ 1000 Առաջ-
նորդք (prélat) :

Նիստերուն թիւը ճիշդ չդիտցուիր : Յիշատակարաննե-
րուն ցուցուցածին նայելով՝ տասնումէկ օր տեւած է ժո-
ղովը, այսինքն՝ մարտի 18 էն մինչուկ 28, եւ կամ ստու-
դիւ 19 օրէն աւելի չէ :

Ժողովը, աշխարհական իշխանին՝ Եպիսկոպոսի մատ-
նի գաւաղան տալուն պատճառաւ ծագած, ու կէս դա-
րէն աւելի տեւած անհատնում վէճերուն վախճան
տուաւ, որոշելով՝ արդէն տարի մ'առաջ (1422) Կաղիս-
տոս Բ. Հոռվիմայ Քահանայապետին ու Հենրիկոս Ե .
կայսեր մէջ Վորս քաղաքը շնուրած դաշնաւորութիւնը
պարտաւորիչ զօրութիւն ունենայ, ու հաստատուի երկու կող-
ման ստորագրութեամբը . որն որ ալ իրօք Երկայն դարերով
հրապարակական օրինաց զօրութիւն ստացաւ, որովհետեւ
Եպիսկոպոսաց ու Աբբայից ընտրութեան ծանր գործքին
մէջ՝ Եկեղեցւոյ ու Կայսերաց իրաւունքը ճիշդ սահման-
ներու մէջ կը փակէր (45) : Երկարատեւ հերձուածին

բոյծ պալատականներ յառաջ քաշելով, ու աս իրենց ընտրածները
բանի օծել տուած են, և կամ թէ՝ Եկեղեցւոյ կողմանէ ընդդիմու-
թիւն մ' ելած ատեն՝ մեծամեծ կոխներ բրդած են :

45 Պաշնաղրութեան հոս վերաբերած կտորն աս է « Կայսրը
կը յանձնէ Աստուծոյ, Արբոյն Պետրոսի ու Պողոսի, ու ուղղափառ
Եկեղեցւոյն՝ ամէն տուուչութիւն (investiture) ժաղանքով ու հովական
դաւազանով, ու թող կուտայ որ բոլոր աէրութեան մէջ եկեղեցին

գայթագործթիւնն ալ մէջ տեղէն վերցուեցաւ . որ վախճանին համար 22 կանոն դրուեցաւ (46) , որպէս զի Եկեղեցւոյ բարեկարգութիւնը շտկուի : Ետքէն որոշուեցաւ որ՝ Սուրբ տեղեաց պաշտպանութեանը պէտք եղած միջոցները գործածուին :

Պաձեալ որոշուեցաւ որ , Հռովմայ Եկեղեցւոյն սոտացուածոցը վրայ յարձակողները բանադրանքի պատիժ ընդունին (47) :

Ժ. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ.

ԼԱՏԵՐԱՆՈՒ Բ.

Լատերանու Երկրորդ ժողովը գումարուեցաւ 1139ին, իննովկենտիոս Բ . Հռովմայ Քահանայապետին իշխանութեան ժամանակ , Կոնքատոս Գ . Կայսեր օրով , թէ՛ ժամանակին հերետիկոսութիւնը դատապարտելու համար , ինչպիսի էին մանաւանդ Բրուխուան Պետրոսի ու Արնողդոսի Բրեսկիացւոյ հնարած մոլորութիւնները (48) , ու թէ Պետրոսի Ղեւոնեան , սուտանուն Քահանայապետի հերձուածոյն հետեւողները ճնշելու , ու այն ժամանակի պականեալ բարքը ուղղելու համար :

Ժողովոյն արձանագրութեանց բնագիրը չիգտնուիր :

Ներկայ գտնուեցաւ Ծալրագոյն Քահանայապետը իրեւ դահերէց ժողովոյն , ու դրեթէ 1000 ալ Եպիսկոպոսունք կային , անոր համար մեծանունք ժողով կոչուեցաւ ասիկայ :

(47) Հենրիկոս Ե . դաշնագրութեան մէջ Եկեղեցիէն յափշտակածն ալ ետ դարձնելու խոստացած էր : Ուստի նոր յափշտակութեանց առջեւն առնելու համար՝ Եկեղեցական ծանր պատիժ սահմանելը պատշաճ սեպեց ժողովը :

(48) Երկուքն ալ կարգագուրկ ուխտագրուժ կղերականք էին : Արնողդոս՝ առաքելական ժամանակին Եկեղեցին բարձրացնելով , ետքի ժամանակուանը իբրեւ ընչաւէտութեամբ զեղծած կը պարսաւէր , ինչպէս ամէն հերետիկոսներուն սովորութիւնն է , ուստի Եկեղեցւոյ իշխանութեանը դէմ քարոզելով , յապստամբութիւն կը գրգռէր զժողովուրդը : Բրուխուանը՝ Եկեղեցւոյ խորհուրդները մերժելէն զատ , Արքոց պատկերներն ալ կ'այրէր . բայց ժողովուրդը կատղելով զինքը մեղցուց :

ազատորէն ընտրէ ու օծէ , ինչպէս որ Եկեղեցական օրէնքը կը պահանջէ , մէկաւ կողմանէ քահանայապետն ալ կը ընորհէ որ , Գերմանացի Առաջնորդաց ընտրութիւնը Կայսեր Ներքյառնեանքն ըլլայ , բայց առանց բռնութիւն ու սիմոնականութիւն մէջ մտնելու : Ընտրուածաները՝ Գերմանիայի մէջ իրենց ձեռնադրութենէն առաջ , իսկ Իտալիայի ու Բուրգոնիի մէջ ձեռնադրութենէն Ետքը կալուածական իշխանութիւննին :

Տէրութեան կալուածաց տուուչութիւնը չլատարուի՝ ժադանի ու հանդան գաւաղան տալով Եպիսկոպոսին ձեռքը , այլ Կայսերական ժառանգնեալ միայն : Իսկ Եպիսկոպոսներն ալ Ետքէն իրենց պարտը կաւատարեն , փոխանակ ըսելու՝ իրենց հապատակութեան ցոյցը կամ Երբուհը (homagium) , տէրութենէ աւատ առած կալուածաներուն նկատմամբ . որովհետեւ Եկեղեցին՝ Եպիսկոպոսներէն աշխարհական իշխաններու ցուցուած աս տեսակ (ասորկական) մեծարանքն ալ նոււաստութիւն կը սեպէր Եպիսկոպոսական աստիճանին , անոր համար դաշնագրութիւնը՝ աս կտորը մեղմով մը ուղեց անցնիլ , պարբռ բառով միայն : Բայց Լոթար Բ . Կայսրը աւելի ևս բարեկապաշտութիւն ցուցրնելով , դաշնագրութեան այդ ընորհումէն ալ հրաժարեցաւ , այսինքն՝ չուկեց որ ընտրութիւնը կայսեր Ներքյառնեանքն ըլլայ , իսկ ընտրուած Եպիսկոպոսը կամ Արքայն ալ , ըստա , միայն հաւատարմութեան Երդումը ընէ , ու ոչ է հաւատակութեան , ան ալ ձեռնադրութենէն Ետքը : (Ալցոկ , էջ 357-8 :

(46) Կանոնները աե՛ս Մանսի Հատ . ԽԱ . էջ , 274 ևն . Հարգուին Հատ . Զ . մաս Բ . էջ , 1109 ևն :

Փողովին նիստերուն թիւը չփխացուիր : Մեծ պահոց մէջ գումարուեցաւ, ու 17 օրէն ալաւելի չտեւեց : Քահանայապետը առանձինն պատուէր աւանդեց ժողովոյն հարցը, յանձնելով Եպիսկոպոսաց համագումարը բաղմութեանը, որ Սրբոց հարց վճիռները ճշդիւ ու անչնչելի պահեն : Երեսուն ալ կանոն դրուեցաւ (49), որոնց մէջ մէկը (կ. 23) բանադրանք կը սահմանէ ան հերետիկոսներուն դէմ, որոնք որ տղոց մկրտութիւնը, Ամենասուրը հաղորդութիւնը, քահանայութեան կարգն ու պլսակը կամ ամուսնութիւնը կը մերժէին . ուրիշ կանոն մալ (կ. 30) հերձուածողներէն ու հերետիկոսներէն եղած ձեռնադրութիւնները ամէն արտաքին զօրութենէն զուրկ կը հրատարակէ . իսկ մէկալները հրապարակական համեստութիւնը նորէն հաստատելու (հարճակալութիւնն ու սիմոնականութիւնը մէկդի ընելով ու ջնջելով), ամենուն բարքն ու վարքը շակելու, ու եկեղեցական բարեկարգութիւնը պայծառացնելու համար էին : Մէկ խօսքով հասարակաց կեանքը լաւագոյն վիճակի մէջ խոժելու համար՝ աս կանոններէն աւելի յարմարագոյն հիմունք չէին կը նար դրուիլ :

ԺՈ. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Լ.Ա.ՏԵՐԱՆՅՈՒ Գ.

Երրորդ Լատերանեան ժողովը գումարուեցաւ 1179 ին, Ա.ղէքսանդր Պ. Հոսվիմայ Քահանայապետին օրով, ու Փրեդերիկոս Ա. Կայսեր իշխանութեան աստեն . թէ՛ ծայ-

(49) Ամբողջ կանոնները տես Մանսի, Հատ, իԱ. էջ, 325 ևն; Հարդուին Հատ. Զ. Մաս. Բ. էջ, 1207 ևն;

րադոյն Քահանայապետին ընարութեանը նոր ու աւելի պատշաճագոյն, ու հերձուած ծագեցնելէ հեռու կերպ մը սահմաններու, ու թէ՛ մարդիկներուն բարքը կամ վարքը աղէկցընելու համար, որն որ շատ աւրուած էր նորանոր ու երկարատեւ հերձուածներու, ու անդադար պատերազմներու պատճառաւ : Դարձեալ նոյն ատենները սաստիկ ուժովցած ու հրապարակ ելած կաթոլիկոս (50) հերետիկոսութիւնը դատապարտելու ու ջնջելու համար :

Փողովին արձանագրութեան ընագիրը կորսուած է :

Ներկայ էր ինք Քահանայապետը իբրեւ դահերէց, ու 300 էն աւելի եպիսկոպոսունք կային :

Երեք միայն նիստ ունեցաւ ժողովը, որն որ մեծ պահոց մէջ սկսաւ, ու տեսեց 13 օր, այսինքն՝ Մարտի 3 էն մինչուկ 19:

Փողովին մէջ Քահանայապետը 27 դլուխ պարունակող սահմանագրութիւն մը հրատարակեց, ընդհանրապէս պահպաններու համար . որոնցմով Քահանայապետին ընտ-

(50) Աս խարէական անունը կաթարոսք (καθαροί) մաքուրք, հասարակ է շատ մը չէպահան կամ Գնոստիկեան—Մանիքէական աշդանդներուն, որոնք Երկուուրականութիւն (dualisme) կամ Երկարմագիւնան հոլորութիւն կը սորվեցնէին : Վաղդացիներն ու Աղքիդացիներն ալ ասոնց կը վերաբերէին : Ասոնց ամենուն հասարակաց ախտն էր-ինչպէս նոր աղանդաւորներուն ալ մինչուկ աս օրուան օրս այսպէս է—Եկեղեցոյ դէմ մաքառիլ : Խստագյն կամ իմաստնագոյնները կը սորվեցնէին թէ՛ առէ բնիու ամէն ուեսոնելէ արարածները շինածէ՛ չէ թէ լուսոյ Աստուածը, այլ խաւարինը, այսինքն՝ Աստուած : Ասոր որդին Արուսեակը՝ երկինը եղող հրեշտակաց մէկ մասը զիսէ հանած, ու ետքը զանոնք մարմնոյ մէջ բանտարկած է : Ասոնք մարդկան մէջ ընտիր դաս մը կազմեցին, զորոնք փրկելու համար երկինքէն հրեշտակ մ'իշտ (որ է Քրիստոս), բայց առանց Ֆշճաբառէս Տարէականին բնութիւն առնելու (Կաթոլիկանութիւն, Docétisme) : Աս շաշտացնելու արդէն Քրիստոնէութեան հիմնական վարդապետութիւնները օղը կը ցնցեցնէ, ու իրօք ալ եկեղեցւոյ սմէն խորհուրդ-

ըութիւնը աւելի կատարելագոյն ձեւի մէջ խոթուեցաւ (31), հերձուածի ժամանակ եկեղեցւոյ մէջ սպրդած անկարդութիւնները վերցընելու, հերետիկոսութիւնները ճնշելու դարմաններ հոգացուեցան : Նոյնպէս կարդադրութիւններ սահմանուեցան եպիսկոպոսաց ընտրութեանը նկատմամբ, պաշտպանական իրաւունք (32) ըսուած առանձնաշնորհութեան վրայ, հրապարակական ուսումները եկեղեցւոյ մայրական խնամքին տակ յառաջացընելու, մանաւանդ աղքատ տղաք ձրի կրթելու վրայ (33) են :

ԺԲ. ՏԻԵԶԵԲԱԿԱՆ ՃՈՂՈՎ,

ԼԱՏԵՐԱՆՈՒ Դ.

Լատերանու չորրորդ ժողովը գումարուեցաւ 1215 ին, իննովկենտիոս Գ. Հոռվմայ Քահանայապետին օրով, ընդոհանուր եկեղեցին կարգաւորելու, ու Սուրբ երկիրը միւսանդամ ձեռք բերելու համար : «Որուն (ժողովին) մէջ, կ'ըսէ իննովկենտիոս Գ. Քահանայապետին հրաւիրանաց թուղթը, մուլրութիւնները խլելու, ու առաքինութիւններ տնկելու, օրինազանցութիւնները ուղղելու, բարքը կարգաւորելու, ու հերետիկոսութիւնները արմատէն խլելու, հաւատքը զօրացընելու, երկպառակութիւնները միաբանելու, խաղաղութիւնը հաստատելու, հարստահարութիւնները զապելու ու ազատութիւնը պատսպարելու, Քրիստոնեայ իշխաններն ու ժողովուրդները Սուրբ երկրին օգնութեան ու օժանդակութեան հրաւիրելու համար թէ՛ եկեղեցականաց ու թէ՛ աշխարհականաց ձեռքով . . . որպէս զի աս ամէն բաներու վրայով իմաստուն կարգադրութիւններ շինուին պատրաստուին ու անջնջելի պահուին : Առաջնորդաց ու հպատակաց, կրօնաւոր ու աշխարհական կղերականաց նկատմամբ ժողովին հաւանութեամբ ինչ որ օդտակար երեւնալու ըլլայ, խօսուի ու գործուի, Աստուծոյ անուան գովեստին ու փառքին համար, մեր հոգւոց շահուն ու փրկութեանը, ու Քրիստոնեայ ժողովրդեան յառաջադիմութեան ու օդտին համար » :

Ժողովին արձանագրութեանցը բնագիրը կորսուած է :

Ներկայ էին ծայրագոյն Քահանայապետը իբրեւ գահերէց, 71 Արքեպիսկոպոսունք (34), 412 Եպիսկոպոսունք,

(34) Հոս ժողովականաց համբանքին նկատմամբ մեր Լատին բնագրին համառօտութենէն քիչ մը շեղելով Ալցոկին (էջ, 351) կը հետեւինք :

ները, մեռելոց յարութիւնը են, կուրանային յիշեալ աղանդաւորները : Այսափէն կը հասկցուի թէ՛ կաթարոսք ի՞նչ այլանդակ հայհոյութիւններ կը տարածանէին եկեղեցւոյ հաւատարիմ որդւոց մէջ . Աւցոկ էջ 579 :

(31) Սահմանուեցաւ որ՝ կարդինալներու երրորդ մասին երկու քէն ընտրուած Քահանայապետը միայն օրինաւոր սեպուի, իսկ ուսուրիշը մերժուի, ու հրամայածը ըկատարուի :

(32) (jus patronatus), որով իրաւունք կը դրուի եկեղեցի շինող բարերարաց, նոյն իսկ աշխարհականաց ալ, որ այն եկեղեցին կառավարելու պաշտօնեայ մը դրուելու ատեն, կամ անոր փոփխութեանը առթին մէջ Եպիսկոպոսը անոնց հետ խորհրդակցի, ու անոնց բանաւոր պատճառը մտիկ ընէ :

(33) Աս սքանչելի հրահանգին ամբողջը կրնայ տեսնուիլ Մանսիի (Հատ. իի) ու Հարդուինի (Հատ. Զ. Ման. Բ.) քով :


Աբբայք ու մեծաւորք 800 էն աւելի , Աղեքսանդրիայ ու Անտիոքայ Պատրիարքները փոխանորդներ խաւրած էին իսկ Կոստանդնուպոլիսի ու Երուսաղեմի Պատրիարքները անձամբ ներկայ էին , գարճեալ պատղամաւորաց արտաքոյ կարգի բաղմութիւն կար . որովհետեւ թէպէտ Եւրոպայի իշխաններէն շատերը եկած էին , բայց դալ չկըցողներուն կողմանէ ալ գեսպաններ եկած էին , վասն զի ժողովը չէ թէ մինակ Սուրբ տեղեաց պաշտպանութեան պէտք եղած միջոցներուն վրայ , համա նաև կայսերութեան գործքերուն վըրայով որոշումներ պիտ'որ ընէր . ինչու որ ատ միջոցին Ոթոն Դ . ու Փրեգերիկոս Բ . երկու նախանձորդք՝ Հռովմինուիրական կայսերութեանը համար կը կոռութին (55) :

Ժողովը երեք նիստ միայն ունեցաւ , ու քսան օր տեսեց , այսինքն՝ Սրբոյն Մարտինոսի տօնէն , որն որ Նոյեմբերի 11 ին կը պատահի , մինչուկ Ս. Անդրէաս Առաքելոյն տօնը , որն որ նոյն ամսոյն 30 ին կուգայ :

Եօթանասուն գլուխ բան որոշուեցաւ , որոնց առջինը կը պարունակէր ուղղափառ հաւատոյ համառօտ սահմանը , նոյն դարուն մոլորութեանցը դէմ , իսկ մնացածները զներետիկոսութիւնները կը դատապարտէին , Քրիստոնէից

(55) Հռովմէական կայսերութիւն ըսկըզ հոս , Քահանայապետի ու Կայսեր մէջ (քաղաքական) սորոհակորթութիւն (subordination) յարարերութիւն մը պէտք չէ մոտածէլ , այլ մասնաւանդ մէտահանութիւն (coordination) կամ հաւասարութիւն մը : Կայսեր՝ Քահանայապետին տուած մեծարանաց (հաւատարմութեան) երգումը , հպատակութեան կամ աւատականութեան երգում չէր , այլ անձնանուիրութեան ու որդիական յարգանաց երգում : Նոյնպէս Քահանայապետն ալ Կայսեր հպատակը չէր . վասնզի ութերորդ դարուն մէջ Քահանայապետին Հռովմի ու եկեղեցւոյ կալուածոց վրայ ստացած բացարձակ թագաւորական իշխանութիւնը , Մեծին Կարոլոսի ու ուրիշներուն Հռովմի կայսր պսակուելէն ետքն ալ միշտ ամբողջ ու անարատ մը նացած է , մանաւանդ թէ՝ Կայսր պսակելը իրաւունքը Քահանայապետին սեփականուած է : Հռովմի Կայսերութիւնը ուրեմն Տիտղոս

վարքն ու բարքը կը կարգաւորէին՝ սքանչելի եկեղեցական օրէնսդրութեան ոգւով (56) : Սուրբ երկիրը կը կին դրաւելու համար արշաւանքի հրաման տրուեցաւ , Փրետերիկոսի Բ . ին Հռովմէական կայսերութեան ընտրութիւնն ալ հաստատուեցաւ , ևն :



մըն է մինակ : Բայց Քահանայապետի չնորհմամբ քանի մը քաղաքական յառաջամասնութիւններ կամ արոտոնութիւններ ունէր : Հռովմայ Կայսերութեան բուն իմաստն էր՝ զԵկեղեցին ու զՔահանայապետութիւն պաշտպանել , ուղղափառութիւնը յառաջացընելու համար աշխարհական բազուկ մը ինչ կրնար ընել , նոյնը կատարել է պաշտօնէ : Վասն զի ատ իսկ էր բուն Հռովմէական կայսերութեան պարտքը , ինչպէս բուն առաջին Հռովմէական կայսրը Կարոլոս մեծը ինք զինք կ'անուանէր՝ խօնարհ պաշտպան ու պահապան Ս . Եկեղեցւոյ ու Հռովմէական առաքելական աթոռոյ (Ego Carolus gratia Dei ejusque misericordia donante Rex et rector regni Francorum; et devotus sanctae ecclesiæ defensor humilisque adjutor .) . Ացոկ . էջ , 596-97: Բայց աս նկատմամբ աւելի ընդարձակ ու յագեցուցիչ բան ուզողը կրնայ կարդալ Զիւլելա Գալլիուս էլլա , 1871 տետր (quaderino) 510. էջ , 656-60 : Երկու (աշխարհական ու եկեղեցական) իշխանութեանց գըլը լուիններուն իրարու հետ ունեցած աս սերտ միաբանութիւննեն , ընդհանուր Քրիստոնեայ աշխարհի կրկին կառավարութիւնն ալ սքանչելի գաշնաւորութեամբ կը յառաջանար : Ակիսո՞ս որ յիշեալ միաբանութիւնը միշտ չտեւեց , ու չէր կրնար տեւել , ինչու որ Կարոլոսի նըման հզօր ու սուրբ թագաւորներ քիչ կուգան , ու աշխարհի կառավարութեանց կրօնաւեր սկզբանցը , ինչպիսի են մանաւանդ աս մեր օրերունը , եկեղեցին ու եկեղեցւոյ գլուխը չեն կրնար աչք դոցել , ասկէ կը ծնանի անհաշտելի թշնամութիւն տերութեան ու եկեղեցւոյ մէջ :

(56) Նոյն կարգադրութեանց մէջ մասնաւոր յիշուելու արժանի է՝ Ցունական եկեղեցւոյ միաբանութեան համար ցուցըած յօժարու-

ԺԳ. ՏԻԵԶԵՐՄԱԿՅՆ ՃՈՂՈՎ.

ԼՈՒԳԴՈՒՆԻ Ա.

Հիսոնի առաջին ժողովը գումարուեցաւ 1245 ին, Խոնովկինափառ Դ. Հոտվմայ Քահանայապետին օրով. որն որ ժողովը ինչ բանի համար կանչած ըլլալը աս խօսքերով կը յայտնէ. « Սրտերնիս հոգով լեցուն է, ու չենք հանդչիր, մինչև որ՝ զեկեղեցին տակն ու վրայ ընող, ու քրիստոնէական կրօնը հիմէն սարսող այն զարհուրելի մըրբիկը մեր տեսչութեան խնամքով խաղաղացուի, որն որ կը յաջողի՝ երկինք մեր վրայ ի գութ շարժելով։ Աս պատճառաւ է՝ որ մենք, որպէս զի եկեղեցի՝ հաւատացելոց օդտաւէտ խորհրդովն ու ազգու օդնականութեամբ իր բարձր վիճակին վայլող պատիւը կարենայ պահել, ու Ս. Երկրին ողբալի թշուառութեանն ու Հռոմէական կայսերութեան վիշտերուն պատրաստական դարման մը տարուի, ու Թաթարներու, ու հաւատաքն արհամարհող ու քրիստոնէայ ժողովուրդը հալածողթնամիներու դէմզօրաւոր օգնութիւններ գտնուին, այլ և եկեղեցւոյ ու իշխանին (այսինքն՝ Փրեդերիկոս Բ. ին) մէջ ծաղած խնդրոյն նըկատմամբ խորհելու խօսելու համար՝ աշխարհաց թագաւորները, եկեղեցւոյ առաջնորդները, ու ուրիշ երկրաւոր իշխանները ժողովի կանչելու պարտք սեպեցինք (Խնով. Դ. Քահ. Հրաւերանաց թուղթը)։

Թիւնը. այնպէս որ ժողովին ներկայ եղող Յունաց սա ձեւը առաջարկուեցաւ. « Հայր ոչ յումեքէ, իսկ Որդին ի Հօրէ միայն, ու Հոգին Սուրբ յերկրցունց միանդամայն, առանց սկզբան, միշտ ու առանց վախճանի », ու մեծարանօք ընդունուեցաւ ։ Ս. Հաղորդութեան վրացով յառաջագոյն բներենգարե յարձակում կրած ուղղա-

ժողովին գործքերուն համառօտ արձանագրութիւնը, ան ատենները սովորական եղած արարողութիւններով ու հրապարակական հանդիսութիւններով մէկտեղ՝ գեռկը կենայ, սա վերնագրով. « Լուսպանեան Ա. Ըստհանութ ժամանակակիցներուն համարստ պատճեններուն » :

Ներկայ էին ծայրադոյն Քահանայապետը իրեւ Գահէերէց, երեք պատրիարքունք Կոստանդնուպոլիսի, Անտիոքայ ու Ագուիլէայի (37), ու 140 (250) Արքեպիսկոպոսունք ու Եպիսկոպոսունք, ու շատ մալ Աբբայք ու Կամոնիկոսական ժողովոց գործակալը. ասոնցմէ զատ՝ Բաղդադին Բ. Կոստանդնուպոլիսի լատին կայսրը (38), ու ուրիշ քանի մը աշխարհական իշխաններ, այլ և թաղաւորաց գեոպաններ, ու Փրեդերիկոս Բ. ին վաստարանները, որովհետեւ նոյն կայսեր դէմ ամբաստանութիւններ պիտօր մատուցուեին ժողովին, ու աթոռէն վար առնութել պիտօր պահանջուէր, ուստի վախցուելով որ՝ յիշեալ

փառական վարդապետութիւնը կրկին հաստատուելով, սա մասնաւոր ֆոյացակուութիւն (transsubstantiatio) բառով ալ ամբապէս կընագուեցաւ : — Եկեղեցւոյ խորհուրդները արհամարհող աղանդաւորաց դէմ իԱ. Երորդ կամոնով սահմանուեցաւ որ, Ամէն հաւատացեալ, բանաւորութիւնը բացուելուն պէս, ընդ պատճեու բանադրանաց պարտական ըլլայ, դոնէ տարին մէկ անդամ, իր քահանային ամէն մեղքերը ծածուկ խստապիշներու, ու Զատկի ատենները անհրաժեշտ Ս. Հաղորդութիւն ընդունելու : Ալցոկ. էջ. 551. Ժան : Տգէտ ու չար մարզիկ ասկէ ասիթ տարին պնդելու թէ՝ իննովիկենափառ Գ. նախ հնարած ըլլայ ականքի վար կամ ծածուկ խստապիշները, ուր որ Տերտուղիանոս, Ս. Կիպրիանոս, Որոդինէս, Ս. Գրիգոր Նիւսացի, Ս. Ամբրոսիոս, Ս. Ղեւոն Ա. Քահ. ու շատ ուրիշներ ալ արդէն Քրիստոնէութեան առջի գարերէն ի վեր նոյնը շատ տեղեր կը յիշեն : (37) Բատ Ալցոկի. էջ. 556 :

(38) Խաչակրաները երեքտասահներորդ գարուն սկիզբէն ի վեր ցամ 1262, Կաստանդնուպոլիս լատին կայսերութիւն մը հաստատած էին :

կայսեր կողմանէ բռնական միջոցներ կարելի է գործածութն , Քահանայապետին ու բոլոր ժողովին ապահովութեանը համար զինեալ պահապաններ կանչելը հարկ սեպուեցաւ ,

Երեք միայն նիստ ունեցաւ ժողովը , ու տեւեց Յունիսի 28 էն մինչուկ Յուլիսի 17 կամ 18 , այսինքն 20 օր :

Ժողովի մէջ Փրեդերիկոս Բ. Հոռվի կայսերութենէն վար առնուեցաւ ու բանագրուեցաւ հանդիսական վլճով : Պարձեալ 17 դլուխ բան որոշուեցաւ , որոնց քանի մը հատը Ա . Երկրին , ու Կոստանդնուպոլիսի լատին կայսերութեան օգնութեան համանելու համար էին , նոյնպէս ալ Պողոնիայի , Ռուսաստանի (59) ու Հունգարիայի՝ Թաթարներու դէմ օգնութիւն ընելու համար : Իսկ մէկալ մնացած դլուխները դրեթէ ամէնն ալ եկեղեցւոյ ու եկեղեցականաց բարեկարգութեանը կը վերաբերի (60) :

(59) Ինչպէս յունական եկեղեցին (Ալցոկ . Էջ . 685) . այսպէս ալ Ռուսականը Հունիական եկեղեցւոյն շատ անդամ մօտեցած է , կամ լատիններէն քաղաքական օգնութիւն մը յուսալով , ինչպէս Յոյները , և կամ բուն ուղղափառութեան փափաքով ալ , ու աս՝ մինչուկ վեշտասաներորդ դար . Կղեմէս է . ին ատեն , երրոր միաբանութիւն մը կ'ուզուէր փորձուիլ (1525) : Անկէ ետքն ալ , Գրիգոր ԺԴ . Քահանայապետին ատեն , Հոչակաւոր Բասսէվին Յիսուսեանը Ռուսաստան խաւրուեցաւ միաբանութեան համար : Կղեմէս Բ . որդն ալ քիչ չաշխատեցաւ ատ նպատակին : Բայց կատարինէ Բ . որդին օրէն ի վեր ա'լ բոլորովին հակառակ ու թշնամական դիրք մ'առած է Ռուսական տէրութիւնը , իսկ 1839 էն ետքը՝ ուղղափառներուն մինչուկ աս օրս կրած հալածումը անպատմելի է :

(60) Աս ժողովին մէջն ալ զարեւելեան կամ զՅունական եկեղեցին արեւմտեանին հետ միաբանելու մասնաւոր խօսքեր ու խորհուրդներ եղան : Ալցոկ , Էջ . 556 :

Մէկ հատը դլիսաւորաբար եկեղեցական ընչից մատակարարութեանը վրայ իմաստուն կարգադրութիւններ կը բովանդակէ (61) : Խննովկենտիս Դ. արդէն առաջուց իրմէն տրուած ամէն եկեղեցական օրէնքներն ալ աս ժողովին մէջ հանդիսապէս հրատարակել տուաւ :

ՃԳ . ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ .

ԼՈՒԴ-ԴՈՒՆԻ Բ .

Լուդդոնի Երկրորդ ժողովը գումարուեցաւ 1274 ին , Երանելի Պըհղոք Ժ . Հոռվիմայ Քահանայապետին օրով , Յունաց՝ Լատինաց հետ ուրիշ անդամներ ըրած եկեղեցական միութիւնը կատարելագործելու , կամ հանդիսացընելու համար , Ա . Երկրին օգնութեան համանելու , ու հաարակաց կեանքն ու վարքը բարեկարգելու համար , որպէս զի աս ժողովիս մէջ՝ թէ՛ յիշուածներու , ու թէ՛ հոգւոց փրկութեան վերաբերեալ ուրիշ բաներու վրայ . . . Աստուծոյ օգնականութեամբ միաբան խորհրդով դարձան մը գտնուի , ու նոյն ժողովին հաւանութեամբ հաստատուն դորձուի ” (Գրիգ . Ժ . Քահանայապետին հրաւ. թուղթը .) :

Ժողովի գործքերուն համառօտ արձանագրութիւնը կեցած է սա վերնադրվ . “ Լուդդոնէն Բ . Ընդհ . Ժող . Գջ պատահածներուն համառօտ պարբունինն ” , նախընթաց ժողովին պէս :

Ներկայ էր ծայրագոյն Քահանայապետը իշրեւ գահերէց , Կոստանդնուպոլիսի ու Սնտիոքայ պատրիարքներն ալհան էին , 500 եպիսկոպոսներով , 60 կամ 70 Ար-

(61) Տես Մանսիի (Հատ. ԻԳ .) ու Հարդուինի (Հատ . Է .) քով :

բաներով, ու հազարի շափ ուրիշ վոքրագոյն Առաջնորդներով մէկտեղ (62)։ Նոյնպէս Արագոնիայի Յակոբ թագաւորը, Յունաց Միքայէլ ։ Փալէոլոդ կայսեր ու Թագաւորը, Յունաց Միքայէլ ։ Փալէոլոդ կայսեր ու Թագաւորը թագաւորին (63) դեսպանները, ու ուրիշ շատ մը իշխաններու պատգամաւորներ :

Վեց նիստ ունեցաւ ժողովը. Մայիսի 7 էն, մինչուկ Յուլիս 17. ու այսպէս տեւած կ'ըլլոյ 2 ամիս 10 օր, երրորդ նիստէն վերջը գրեթէ ամիսի մը շափ ալ սպասելով, որ Յոյները դան :

Յունաց՝ Լատինաց հետ միաբանութիւնը, որն որ առ ժողովիս մէջ կատարուեցաւ, Յունաց կայսեր լիազօր գործակալը իր օգոստափառ տիրոջը անուամը ժողովի մէջ հանդիսապէս ու հրապարակաւ Հռովմայ Եկեղեցւոյն վարդապետութիւնն ընդունելով ու դաւանելով, արտաքոյ կարգի մեծ ուրախութիւն պատճառեց ամենուն (64)։ Դարձեալ՝ 31 սահմանադրութիւն ի լրյա ընծայուեցաւ,

62 Ա. Թովմաս Աղուինացին ալ իրեւ աստուածարան հրաւիրեալ էր ժողովին, բայց ճամբան իր մօտալուտ վախճանն իմանալով առանձին տեղ մը քաշուեցաւ ու հոն մեռաւ : Իսկ Ա. Բոնավենդուրա ժողովի ասեն մեռաւ : — Երուսաղեմի հիւրընկալ Ասպետաց ու Յովհաննէսեան կարդին կարգապետներն ալ հոն էին :

(65) Թաթար անունով՝ զանազան արեւելեան, զրացի ու քրիստոնէան դորժած աղջեր իմացուելով, ասոնք՝ արեւմտեան կայսերաց ու թագաւորաց հետ ունեցած պէսպէս քաղաքական յարաբերութիւները, քիչ շատ Եկեղեցական շահու մը պատրուակին տակ՝ շրկելու մաքով, հասարակօրէն տիեզերական ժողովներու առթիւ երեւնալ ուղած են :

(64) Քահանացապետին պատարագին մէջ Հաւատամք երգեցուելու ատեն, Յոյնը երեք անգամ Եւ յորդոց բառը մեծաւ ցնծալցի ուրախութեամբ կրկնեցին. իսկ միաբանութեան ձեւն աս էր. « Անենդ

որմնց մէկ հատը վարդապետական էր, ու Հոգույն Սրբոյ վրայ ճշմարիտ ուղղափառ վարդապետութիւն կ'ընծայեցրնէր . իսկ մէկախոնք Եկեղեցական բարեկարգութեան կը վերաբերէին, ու մանաւանդ Քահանացապետի ու Եպիսկոպոսաց ընարութեան ամենակարեւոր ինդրոյն կատարելագոյն ու շահաւորագոյն կերպով, վայելչութիւն ու հաստատութիւն կուտային (65) :

Առանձին նշանակելու արժանի է որ, աս ժողովիս արձանագրութեանցը մէջ առջի անդամ առանձնական Գումարուհերու (congregatio) յայտնի նշաններ ու ստոյգապայոյցներ կը տեսնուին, ուր ժողովոյն Հարքը հրապարակական նշաներէն դուրս՝ դաս դաս կամ միաբանօրէն կը ժողվուին, բաները զդուշաւոր քննութեամբ ճշգելու ու յաջողութեամբ պատրաստելու կամ կարգի դնելու համար, ինչպէս հիմայ ընդհանուր ժողովներու հասարակ սովորութիւնն է :

ԺԵ. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ.

ՎԵՆՆԱՅՈՒ

Գաղղիական Վեննայի ժողովը գումարուեցաւ 1314—12 ին, Կղմէս Ե. Հռովմայ Քահանացապետին օրով, երեք պատճառի համար . Տաճարականաց ասպետական կարգին դատաստանին — Ա. Երկրին նոր արշաւանք մ'ալ պատրաստելու, — ու Եկեղեցին բարեկարգելու համար :

մոքով ու բարեպատշտ օրոտիւ կը խոստովանինք որ, Հոգին Սուրբ է Հօրէ և յՈրդոյ մշտնջանապէս, ոչ իրեւ յերկուց սկզբանց, այլ իրեւ ի միոյն սկզբանէ, ոչ երկուք չնչմամբ, այլ միով չնչմամբ կը բղաի » Ացոկ, էջ, 559 ու Ման :

(65) Ամէն մանր պարագաները գիտնալ ուզողը կրնայ տեսնել

Ժողովին արձանագրութեանց բնադիրը չի գտնուիր :

Ներկայ էր Ծայրագոյն Քահանայապետը իբրև Պահապետէց, ու գրեթէ 300 ալ Եպիսկոպոսներ ու շատ մը ուրիշ Առաջնորդներ կային (66) : Երկրորդ նստին մէջ Փիլիպոս Պեղեցիկ, Պաղպիայի թագաւորն ալ գանուեցաւ իր եղբօրն ու որդւոյը հետ մէ կտեղ :

Երեք միայն նիստ ունեցաւ ժողովը . առջինը՝ 1311 Հոկտեմբերի 16ին, իսկ երկրորդը՝ երկայն առեն Պաղպիայի թագաւորին գալստեան սպասելն ետև, վերջապէս 1312 Ապրիլ 3ին, թագաւորին ներկայութեամբ, ու երրորդն ալ Մայիս 6ին . այսպէս աւասիկ զրեթէ եօթն ամիսի չափ երկարեցաւ ժաղովը :

Ժողովի մէջ Տաճարականաց կարդին ջնջումը հանդիսապէս հրատարակուեցաւ (67), Արևելից ու ան կողման առաքելութեան օգնութեան համնելու խոսքումներ եղան, ու շատ մ' ալ Սահմանագրութիւններ շինուեցան, որոնց քանի մը հատը ժամանակին հերետիկոսաց (Բեդագրդեանց, Բեգինեանց ևն) մալորութիւնները կը դատապարտեն, ու շատերն ալ զեկեղեցին բարեկարգելու համար կանոնադրութիւններ են, որոնց մէկը Եւէլ վրայ խօսելով, հաւատոյ վրայ ալ կը ճառէ : Աս սահմանա-

Մանսիի (Հատ. Ի՞ն.) ու Հարդուինի (Հատ. Է.) քով . ու Գրիգոր Փ. Պահանայ . նոմակներուն մէջ :

(66) Ալցոկ, 114 Արքեպիսկոպոսունք ու Եպիսկոպոսունք միայն կը դնէ, Աղեքսանդրիայ ու Անտիոքայ Պատրիարքներով ու ուրիշ արեւելեան Եպիսկոպոսներով մէկտեղ . էջ. 645 :

(67) Փիլիպոսի արծաթասէր ու անագորոյն բարքը, անկողմնակալ պատմիչներէն յայտնի է : Ասոր զրգուելովն ու տիրապետական հնարքներով երկու երեւելի խնդիր դրուեցաւ ժողովի առջին : Բոռնիփակիոս Բ. Պահանայապետին ու Տաճարականաց դատը : Բոռնի-

դրութիւնները՝ Կը մատուցած կը կոչուէին, ու ծագէն կանոնական իրաւանց մարմարյն մէջ առնուեցան (68) :

ԿՈՍՏԱՆԴԻԱՆ ԺՈՂՈՎԸ

Աս հոչակաւոր ժողովս գումարուեցաւ 1414 ին, որ ատենը երեք տարակուսական կամ հակառակաթոռ Պափակիոսի վրայ Արքապատրիանք հերետիկոսի աղոտ շփել տուած էր Փիլիպոս, որպէս թէ Հոգույ անմահութիւնը, ու Քրիստոնի իրական ներկայութիւնը Ս. Հաղորդութեան մէջ ևն, ուրացած ըլլայ . Ալցոկ, էջ. 562-67 : Զանմեղ Պահանայապետը ամէն արատէ սուրբ հրատարակեց ժողովը : Բայց Տաճարականք զոհ եղան թագաւորին պահանջմանցը : Հարք ժողովոյն, մանաւանդ գահերէցը՝ Կղեմէս Ե. Փահ . կրնան արդարանալ, յնջման կոնդակին (Մանսի, Հատ. ԻԵ.) սա մեղմ խօսերովը . « Սոյն կարդին կացութիւնը, զգեստոն ու անունը՝ ոչ առանց սրտի դառնութեան եւ ցաւոյ, միանդամայն ուսուբան հաւատութեանքը, ոչ թէ որոշ վճռոյ կերպով, որովհետեւ ցարդ եղած քննութիւններուն ու դատաստաններուն զօրութեամբը չէնչ իրար յիշաւանց վճիւ բալ նոյն իշրջն վեայ, այլ պարզապէս հոգագործութեան կամ առաքելական անդառնալի տնօրէնութեան ձամբով, ու մշտագօր որոշողութեամբ յնջեցինք, զանիկայ մշտնջնաւոր արգելոքի տակ ձգելով » : Ordinis statum, habitum atque nomen, non sine cordis amaritudine ed dolore, et sacro approbante concilio, non per modum definitae sententiae, cum eam super hoc, secundum inquisitiones et processus super his habitos, non possemus ferre de jure, sed per viam provisionis seu ordinationis Apostolicae irrefragabili ac perpetuo valitura sustulimus sanctione, ipsum prohibitioni perpetuae supponentes. Կղեմէս Ե. Աւինիոնի առաջին Պահանայապետներէն է: Երկրիս վրայ Քրիստոսի փոխանորդին՝ ընդ հանուը եկնղեցւոյ վրայ բանեցրնելու կառավարութեանը մէջ ամէն օտար իշխանութենէ անկախ, ու բացարձակապէս ազատ ըլլապւ հարկաւորութեանը, աւասիկ միջին դարէն ալ անժիտելի ապացոյց մը : — Տաճարականաց դատին նկատմամբ, Մատենագրաց զանազան կարծիքները կրնան տեսնուիլ Ալցոկի (էջ. 645, ու ծան.) ու անկէ կոչուած պատմիչներու քով :

(68) Վիեննայի ու Կոստանդիայ ժողովոյն մէջ կը մտնէ Պիսայ

Համայապետք, Յովհաննէս ԻՊ. Գրիգոր ԺԲ. ու Բենեդիկտոս ԺԴ. Յայրագոյն Քահանայապետութեան համար կը վիճէին . ու լմացաւ 1418 ին, և օրինաւոր՝ Մարտինոս Ե. Քահանայապետին ըրով: Փաղավին բուն նպատակն էր՝ հերձուածը մէջ տեղէն վերցնել, Եկեղեցւոյ միութիւն ու խաղաղութիւն շնորհել հերետիկոսութիւնները չնցն ու վարքն ու բարքը շոկել, այսինքն՝ ընդհանուր եկեղեցական նորոգութիւն մը կատարել:

Ժողովը, զորն որ իմ լատին բնագիրս ամենեւին չի յիշեր, թէպէտեւ Կոստանդիայինը, աւելի նշանաւորութեանը համար՝ նոյն իսկ ժողովոց կարգին մէջ դրած է, որն որ ալ՝ Պիտայինին պէս՝ տինզերական չէ: Բայց պատմութեան ամբողջութիւնն ու կապակցութիւնը կը պահանջեն որ, նոյնը հոս տեղ աւելցուի, ուստի Ալցոկէն (Էջ, 656) քաղելով կը դնեմ:

Թէպէտեւ Գրիգորի ԺԱ. ի մահուանէն ետքը Աւինիոն թող տրուելով, Ուրբանոս Զ. Հոռոմ Քահանայապետ ընտրուեցաւ, ու ընդհանրապէս ճանչուեցաւ, սակայն շատ չտեւեց եկեղեցւոյ միսիւթարութիւնը: Նոր հերձուած, ու նորէն հակառակաթոռ Քահանայապետաց գայթաղջութիւնը յերեւան ելաւ: Թագաւորներ, համալսարաններ, գլխաւորաբար Փարիզինը, ու շատ երեւելի մարդիկ ամէն ձեռքէ եկածն ըրին, ճար չեղաւ: Վերջապէս երկու հակառակաթոռ Քահանայապետաց կողմնակիցներէն շատերը ձանձրանալով մէկ տեղ եկան միացան, ու Պիտա Ընդհանուր ժողով մը կազմելու որոշում ըրին: - Ուստի Պիտա ժողովը գումարուեցաւ 1409 ին: Երկու հակառակաթոռ Քահանայապետաց (Գրիգոր ԺԲ. ի, ու Բենեդիկտոս ԺԴ. ի) կողմնակիցներէն 22 կարգինալ, 4 Պատրիարքունք, 10 Արքեպիսկոպոսունք, ու 69 Եպիսկոպոսունք անձամբ ներկայ էին. իսկ 15 Արքեպիսկոպոսունք ու 82 Եպիսկոպոսունք ալ իրենց փոխանորդները խաւեր էին. դարձեալ՝ 71 Արքայք անձամբ, ու 118 Արքայք ալ իրենց գործակալներովը ներկաց էին, 60 վանահարք, չորս մուրացիկ կարգաց ընդհանուր մեծաւորները, Յովհաննէսեան Ասպետաց կարգին կարգապետը, 109 մայր ու կանոնիկոսական եկեղեցեաց պատգամաւորներ, իշխաններու ու համալսարաններու պատգամաւորներ: 123 աստուածաբանթէան

Փողովին արձանագրութեանց բնագիրը դեռ կեցած է: Ներկայ էին Յովհաննէս ԻՊ., որն որ առաջին ու Երկրորդ նիստին մէջ գահէրէց էր, ու Մարտինոս Ե., որն որ վերջին չորս նիստերուն մէջ նմանապէս գահներէց նստեցաւ, ու 200 ի չափ Եպիսկոպոսունք, ու շատ մը

ուսուցիչներ, ու 200 ի չափ կանոնական ու Հռովմէական իրաւանց երկրորդ աստիճանի ուսուցիչներ, ըսել է թէ՝ Քահանայութեան, Գիտութեան, ու Քաղաքականութեան ծաղկին հոն էր: Ժողովը բացուեցաւ Մարտի 25 ին, Ամենասուրբ Կուսին Աւետման օրը: Գահէրէց նստած էր ծերագոյն կարգինալը Գուիգոն Մալեսեկ, առջի չորս նիստերուն մէջ: Մէկալ նիստերուն գահէրէցն էր Պետրոս Փիլարէտ, Մեղիուանու Արքեպիսկոպոս:

Ժողովոյն գլխաւոր գիտնականները երկայն վէճերէն ետքը վերջապէս ութերորդ ու իններորդ նիստերու մէջ կրցան ըստ բաւականի գտողովականները համոզցնելով հրատարակել թէ, ժողովը կանոնական համբով ժողովագութեան մէջ կամաց համարական կամաց համարական թէ, աւ ու ու իւ պարտաւորի հնացանդունին ժամանելու Պէտէրէն ու Բէնէդիկտոսի հակառականին Քահանայապետաց, որոնք արդէն Պիտայ հաստատուած, երկուստասաներորդ նիստին մէջ վճիռ հրատարակեցն թէ, աւ ու ու իւ պարտաւորի հնացանդունին ժամանելու Պէտէրէն ու Բէնէդիկտոսի հակառականին Քահանայապետաց կողմանը կամաց համարական թէ, անոնց հետ մէկան բողոքներուն պատասխան սեպուեցաւ երկուստաներորդ նիստին վճիռը, զորն որ հիմայ յիշցինք: Հնդետասաններորդ նիստին մէջ վերջապէս որոշել վճուու երկու Քահանայապետներն ալ անհաջողնոր ու դրժոր (վասն զի հրաժարելու խոստումներ տուած էին, ու չըսնեցին) հրատարակուեցան, ու իրեւ անուղղաց հերետիկոս ու հերձուածող երենց աստիճաննէն վար առնուեցան, ու եկեղեցական հաղորդակցութենէ կորուեցան: Գաղղիայի Աստուածաբանները ժողովին մէջ խօսքով, ու Գերսոն առանձինն զրութեամբ՝ շատ աշխատեցան առ վճիռներուն վաւերականութիւնն ու օրինաւորութիւնը ցուցընելու, բայց անօգուտ: Վեշտասաններորդ նիստին մէջ կարգինալները հանդիսական խոստում մը կարգացին թէ, Նոր ընդրուելք

Առաջնորդք. (69), Սեգիսմոնդոս կայսր, ուրիշ իշխաններ ու շատ մը պատգամաւորներ :

Քահանայաղետոց գլուզը պէտք լարձել, մինչւ որ վեհպէցին է գլուխն և յանդաճ ծայրէ է ծայր չպարեկարէէ. վերջապէս մէջերնին որոշելէն ետքը թէ, իորդինաները ու կը իշխանայաղետ Քահանայաղետոց ճէ ընդուլ, Յունիս 26 ին զկանդիացի Պետրոս Փիլարդի Քահանայապետ նստեցուին, Աղեքսանդր Ե. անուամբ (1409-10), որն որ քանի մը նիստերու մէջ Նպիսկոպոսներու ու կրօնաւորներու համար թեմական ու վանական ժողովներու կարգադրութիւններ ընելին, ու երեք տարի վերջը՝ ընդհանուր եկեղեցական բարեկարգութեանց համար նոր տիեզերական ժողովը մը գումարելու խօսք տալէն ետեւ՝ զիողովը արաձակեց : Ներձուածը չվերցուելին զւա, որուն համար Պիսայ ժողովը դումարուած էր, բոլոր քրիստոնէութիւնը ափշեցաւ մնաց Երեւ Քահանայաղետու մէկուղ տեսնելով : Բենեղիկոս Ժ. Սպանիա . Դրիգոր Ժ. Խոտիա (Կայէդա), ու Աղեքսանդր Ե. Հոռվմ կը ընտկէր, Երեքն ալ աշխարհքիս մէկ մասը իրեն կողմնակից ունէր : Աղեքսանդր Ե. շատ չանցաւ մեռաւ, տեղն անցաւ Կարդինալ Կոստա, բոլոր խաղը դարձնողը, Յովհաննէս Իֆ. անուամբ (1410-15), որն որ ցոյցի համար Հոռվմի ժողովը գումարեց 1412 ին, Ապրիլամսուան մէջ, ինչպէս որ Պիսայ ժողովոյն մէջ խոստացած էր Աղեքսանդր Ե. Երեւ տարի վերջը գումարելու : Առանց բան մը յաջողցընելու՝ քիչ ատենէն, օգոստոս 7ին գոյուեցաւ ժողովը, որուն սակաւաւոր Եսպիսկոպոսունք միայն ներկայ էին : Ասոր տեղ խոստացաւ Յովհաննէս Իֆ. ուրիշ ժողովը մը գումարելու, որն որ է՝ Կոստանդիայինը : — Պիսայ ժողովը, Արբոյն Անտոնի (Փլոբենա . Արքեպիսկոպոս) պատմական բովանդակւթեանը մէջ կ'անուանուի Զարագողակ, զան չէ Քահանայաղետի էլիտանունիւա բանեցնող մէկու հը հրամանաւ հրամանած չէ, ու ու աւ անուն հերցուածը մը բայց ունի սասարկացած է ու Յելլարմինս (վասն ժողովոց եւ եկեղեցոց, զերք Ա. Գլ. 8.) աս ժողովին համար՝ ո՛չ ընկալեալ եւ ոչ մերժեալ (ոչ approbatum nec reprobatum) է, կըսէ : Բալլէրինոս ալ (յաղ. եկեղ. իշխ. Քահանայապետ եւ ընդհ. ժող. Գլ. 6.) չընդունիր իրեւ տիեզերական : Միայն Գաղղիակաները (gallican) նոյնը իրեւ ոքէնքրիսէն, ու Կոստանդիայինը՝ իրեւ Պիսայ ժողովոյն շարուանակունիւան կը ճանչնան :

(69) Որոնց ամենուն, այսինքն՝ Եկեղեցականաց միայն թիւը՝ 1800 է կը հասցընէ Ալցոկ, էջ, 658 :

Ժողովը 45 նիստ ունեցաւ, ու տեւեց 1414 Նոյեմբեր 5 էն, մինչուկ 1418 Ապրիլ 22, այսինքն՝ երեք տարի ու գրեթէ վեց ամիս, որովհետեւ խիստ գժուարին եղաւ հինցած հերձուածը արմատէն խլել :

Արեւմտեան (մանաւանդ թէ ընդհանուր) եկեղեցւոյ մարմնոյն մէջ երկայն ժամանակէ ի վեր բունած ասծանը վէրքը աս հեղու յաջողութեամբ բժշկուեցաւ : Ժողովը ամբողջ երեք տարի շարունակ աշխատելին ետքը (70), երեքին տեղ Մարտինոս Ե. որդը Գլ օրինաւոր Քահանայապետ ճանցաւ 1417 Նոյեմբեր 11 ին, որն որ ամենէն ալ նոյնպէս ճանցուեցաւ : Անկէ ետեւ դու մարտած չորս նիստերուն մէջ, 1417 Պեկտեմբեր 28 էն, մինչուկ 1418 Ապրիլ 22, արդէն առջի նիստերուն մէջ դաստապարտուած Յովհաննու Վիկուսի ու Յովհաննու չուս հերետիկոսական մոլորութիւնները երկու կոնցելիներովիլը կրկին դատապարտնց, ու եկեղեցին բարեկարգելու հաւաքարդելու :

(70) Ժողովը՝ ընդ սկսելը պահանջեց որ, երեւ Քահանայապետն ալ իրենց յօժար կամօքը հրաժարվին, ու առջեւի մեծ զօրծքը համարձակ զրուխ համելու համար՝ բացարձակ իշխանութիւն մը ձեւացընելու մաքով, երրորդ ու չորրորդ նիստերուն մէջ աս հոչակաւոր նախադասութիւնները առաջարկեց ժողովականաց . . . » Ընդհանուր ժողով հը Նէինար Քահանայաղետին հրամանաւ ուրիշ որեւ գոփարմուել էամ լուծուել, առանց նոյն էսէ ժողովոյն հատանունեանը : Առաջի աս հիմնուած ժողովը՝ Քահանայաղետին (Յովհ. Իֆ. Ի.) Քահուլին վերը ու էր էտիտորար էլիտանունեանը մէջ էս յարարեւել . . . Ա. Գլ. 5. աղա Քահանայաղետն աւ, պէտք է որ ընդհանուր ժողովին հնարդներէ, հատաքնիւնք աս հերձուած իւլւս վերաբերաներուն մէջ . . . Ու ընդհանուր

մար վճիռներ կամ սահմանադրութիւններ հրատարակեց (71) : Իսկ վերջի նիստին մէջ հաստատեց ու օրինաւոր հրատարակեց ատ ամէն բան, որն որ ժողովիս մէջ հաւատոյ նիւթերու վրայով, ու ժողովին միաբան հաւանութեամբը, կամ օրինաւոր կերպով (conciliariter) յառաջագոյն գլուխ տարուած ու սահմանուած է : Իսկ ինչ որ խռովայոյզ ու աղմգալից գժտութիւններով, որ է ըսել

ժողով նը ինչպէս ամէն մէկ գլուխութեամբ վրայ, այսպէս ու քահանայապէտին վրայ՝ ինայ իշխանութիւն բանեցնել: — Այսպիսի սկզբունք բար ինչեւն անվաւեր ու խոտելի էին ու են . վասն զի չեն կրնար յարմարի առողջ մարմնոյ մը, որուն ամէն անդամները մէկ տեղ դարձլ, միացեալ դորութեամբ գործելու ու միարանօրէն դէպի հասարակաց վախճանը զիմելու են : Եկեղեցոյ նկատմամբ ալ այսպէս է . որն որ խորհրդաւոր մարմին մըն է, որուն աներեւոյթ գլուխն է Քրիստոս, իսկ երեւելին Քահանայապէտը : Ուստի Կոստանդիիայ ժողովոյն ատ նախադասութիւնները կամ պահանջողութիւնները չեն կրնար յարմարի եկեղեցոյ կանոնաւոր (առողջ) վիճակին, բայց միայն հարկաւոր սեպուեցաւ եկեղեցոյ այն ժամանակուան անկանոն, վատառողջ, մասնաւանդ թէ չարաչար տանջեալ զրիցը մէջ: Ուրեմն միայն առժամանակին հարկաւորութենէ մը ստիպեալ կրցաւ զՅովհաննէս Քահանայապէտութենէ վարկանութեամբ մէջ: Գրիգորն ալ հրաժարեցաւ պայմանով՝ որ հոգացուի (1415 Յուլ. 4) . Բենեդիկտոս Ընդդիմանալով՝ վերջապէս ան ալ վար առնուեցաւ 57 երրորդ նիստին մէջ (26 Յուլ. 1417), ու հերձուածը վերջացաւ բոլորովին: — Աս ժողովի զիւտերէն մէկն է դարձեալ ան որոշումն ալ թէ, +ուերէրիւթիւնը անյանց նիւթին շատիւուի, այլ ժողովին մէջ ներկայ ժոնուածն զնապան առջաց նիւթին, որոնք հինգ էին, Գերմանացիք, Գաղղիացիք, Խաւալացիք, Անդղիացիք ու Ապանիացիք: Վերջին անդամ Վատիկանու ժողովին մէջն ալ սակաւաւորք ումանք ուղեցին որ այսպէս ըլլայ, բայց շատուոր կողմը օրինաւոր չսեպեց:

(71) Այն սկզբներուն դէմ, զորոնք ցձանձրոյթ կը կրկնէին թէ:

ապօրինաւոր կերպով (impostualiter) առանձնական զումարումներու մէջ, կամ եկեղեցական բարեկարգութեան նկատմամբ որոշուած է, չուզեց ճանչնալ ու հաստատել: Անոր համար Կոստանդիիական ժողովը միայն Մարտինոս է. Էն հրատարակուած Սահմանադրութիւններու, կամ անկէ հաստատուած մասնական որոշումներու մէջ տիեզերական կը ճանչցուի, իսկ ընդհանրապէս առեալ տիեզերական չէ՛, ու չի կրնար մէկալ տիեզերական հաւասար ըունուիլ (72):



Քահանայապէտը ընդհանուր ժողովի լըսանդրութեան առաջանայ ժողովը կրնայ բողոքուիլ, — սապէս հանդիսական որոշում բրաւ ու վճաց: » Թէու ճը նրբեւ իշխանութիւն չի ինար որոտիլ, որ Արաւածը կայեւնայ ուրիշ ուրու ճը բողոքել, համ այն անունն է հաւասարյա բրաւ որոշումները մէրծելու: Ալցոկ, էջ, 661 ու ծան:

(72) Դարձեալ հոս ալ Կոստանդիիայ ժողովին ու վիշտասաներորդ կամ Փլորենտեան Սիւնհագոսին մէջ կը մոնեն Սիւնհայ ու Բաւմիիայ ժողովները, զորոնք կ'ուզեմ հոս յիշել, հետեւեալ տիեզերականին հետ կապելու համար :

Եւզինէս Պ. ընդ Քահանայապէտական աթոռ ելլելը (1431-47) արդէն Մարտինոս Ե. իր նախարդին որպամաղրութեանը համամատ, Բասիլիայ մէջ ընդհանուր ժողովը բանալ տուու, նյոն ապրւոյն Յուլիս 25 ին: Յուլիանոս Կեսարինի իւրդինալ զահերէց որոշուած էր, Քահանայապէտը իմանալով որ, ժողովին քիչ եկաղներ կան, ու չուուեանց զարանակալութենէն վախ կայ, ու թէ միանգումայն ժողովին Հրաւիրեալ Յոյները Խաւալական քաղաքի մը մէջ կ'ուզեն բանակցութիւն ընել, Բաւմիիայ ժողովը գոցելու միաքը յայսնի ծանոյց, ու ըիշ մը բանալու խօսք տալով: Բայց Բաւմիիայ ժողովականք դէմ զըրին, բակը որ՝ կանոնական հրաւիրմամբ կոչուած, ուստի օրինաւոր է ժողովս, ու նապատակնիս ալ աս է՝ « Հերետիկոսութեան ու յունական հերքուածոց բարձուածն, հաւատարոյ պայծառացուցուածն, դիսուրութեայ իշխանաց մէջ խաղաղութիւն հաստատութել, զեկուցնին բարեկանէթել է բարեկան և յանդառան, վերջապէտ՝ նին խարիստութեանց նարօնուածն: Քահանայապէտին՝ զժողովը

ԺԶ. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ.

ՓԼՈՐԵՆՄԱՇԱՅ ԺՈՂՈՎԸ ԴՊԵՄԱՐՈՒԵցաւ Եւղինէսս Դ.

ՓԼՈՐԵՆՄԱՇԱՅ ԺՈՂՈՎԸ ԴՊԵՄԱՐՈՒԵցաւ Եւղինէսս Դ.

գոյելուն կոնդակը համելէն ետքն ալ (Յունուար 1452) դեռ չարժեցան, այլ մանաւանդ իրենց յամառութեանը մէջ հաստատուելով՝ Շրջարերական մ'ալ հանեցին նոյն դիտմամբ : Երկրորդ նիստին մէջ (15 Փետր. 1452) թէպէտեւ 24 եպիսկոպոսունք միայն ժողուած էին, կոստանդիիայ ժողովոյն վճռու մէջ բերելով կրկնեցին թէ՝ Ըստհանար ժողովը Վահանացագետէն վերաբերյալ է : Ու երրորդ նիստին մէջ (29 Ապրիլ) պահանջեցին Քահանայապետէն որ՝ ժողովը գոյելուն կոնդակը ետ առնու, ու կամ անձամբ և կամ փախանորդներովը Բասիլիայ ժողովոյն մասնակից ըլլայ : Չորրորդ նիստին մէջ (20 Յունիս) սկսան Քահանայապետին վրայ օրէնքներ գնել, վեցերորդ նիստին մէջ (6 Սեպտ.) համարձակեցան (դեռ 52 եպիսկոպոսունք միայն) զնուզինէսաթշնամանել, զինքը յաճառ խորապերանոց (contumax) կանչելով, ու վրան՝ բարի վարուց դէմ զրաբարտութիւններ հրատարակելով : Քանի կ'երթար կը մոլէք ժողովը, մինչուկ ընկեցնան սպառնալիքներ ալ դուրս տուաւ տասներորդ նիստին մէջ (19 Փետր. 1455) : Եւղինէսս խոհեմութիւն բանեցընէլով՝ ժողովը գոյելուն կոնդակը ետ առաւ զատ կոնդակով մը (1 0 գոստ.), ու պատգամաւոր ալ խաւրեց ժողովցն : 0 գուտ մը չեղաւ : Ընդհանուր եկեղեցոյ երեւեցուցիչ իրենք զիրենք սեպելով՝ Քահանայապետական կոնդակին բառերն անգամ խծբծելու ելան, ու մետասաներորդ նիստէն մինչուկ հնդետասաներորդ նիստ շարունակ Քահանայապետական բարձր աստիճանը ոտնակոփ ընելու վճիռներ դուրս տուին : Վեշտասաներորդ նիստին մէջ (3 Փետր. 1454) Հազիւ հաշտութեան թէթեւ նշաններ երեւալու սկսեր էին, եօթնեւտամերորդին մէջ (28 Փետր.) Քահանայապետական հրեշտակներուն ալ վերջապէս թոյլ արուեցաւ Քահերէց նատելու, ու խոստմունքներ եղան որ՝ Քահանայապետի անձին ու աստիճանին դէմ եղած թշնամական որոշումներն արձանագրութեանց մէջէն ջնջուին ու ոչնչացուին : Իննեւ տասներորդ նիստէն մինչուկ քսանուերկուերորդ նիստը այսպէս խելօք

ՀԱՌՄԱՅ Քահանայապետին օրով ու դումարումը նախ Փեր-

վարուելով, ու զանազան գեղեցիկ եկեղեցական կարգադրութիւններ վճռելով՝ ա'լ սկսեր էր ժողովը աշխարհի առջեւ յարդ ստանալ, մէջ մ'ալ քասանուիրեքերորդ նիստին մէջ (25 Մարտ 1456) յանկարծ բանը փոխուեցաւ, աղմկալից աղաղակներով այնպիսի բաններ կը պահանջէին, որոնք գ'թահանայապետական լշխանութիւնն ու իրաւունքները կ'եղանէին : Քահանայապետի ընտրութեան վրայ խօսելով՝ կը պնդէին թէ, նորընտիր Քահանայապետին տալու հաւատոյ դաւանութեանը մէջ՝ կոստանդիիայ ու Բասիլիայ ժողովներուն ան վճիռներն ալ զըսնուին, որոնց մով որ ընդհանուր ժողովներուն Քահանայապետէն վել ըլլալը կ'ուղուէր հաստատուիլ: Աղէկ հասկըցուեցաւ հիմայ թէ ժողովականք խոսորնակ ընթացքնին փոխելու միտք չունին: Ալ չկըրցաւ Եւղինէսս համբերել: Եւրոպայի բոլոր իշխաններուն զանգաստ ըրաւ Բասիլիայ Հարցն անկարգ ընթացքն ում, ու կը մտածէր ժողովը կանչելու ու ուրիշ տեղ փոխադրելու: Մտած ածը ըլլատ մը գործադրելու ստիպեցին՝ ժողովոյն հետեւեալ նիստերուն, մանաւանդ քսանուվիցերորդ նատին մէջ (31 Յուլ. 1457) պատահած շփոթութիւնները, դարձեալ ումանց ցոյց տուած յանդուղն ապերասանութիւնները, զ'թահանայապետը բատասարանի կանչելով: Եւզինէսս անմիջապէս Փերրարա փոխադրեց զժողովը (Սեպ. 11 ին կոնդակովը): Մէկալնոնք անդիէն քսանուութիւրորդ նատին (1 Հոկտ.) ու հետեւեալ նիստերուն մէջ աւելի ևս կը մոլէին իրենց քիչուորութիւնը տեսնելով ու լսելով որ՝ Փերրարայինը օր օրուան վրայ կ'աւելնայ ու յարդ կը ստանայ: Բայց զգաստանալու տեղ՝ օրինաւոր ժողովոյն դէմ նոր նոր օրոշումներ կ'ընէին. մինչուկ 29 երրորդ նատին մէջ Եւզինէսս սպառնացան որ, եթէ իր վերջին կոնդակը քիչ օրէն ետ չիկոչեր, զինքը վար կ'առնուն: Ոտք ոտք յառաջ երթալով, զԵւզինէսս նախ կոնդիւտ, ետքը նԵրեւակին, ու վերջապէս Քահանայապետութենէ ինչ համարակեցին, 55 երրորդ նիստին մէջ (8 Յուլիս 1459), ու Սավոյայի երբեմն Ամազէսս դուքսը Քահանայապետ ընարեցին, Փեղիքս Ե. անունով: Աս ընողները 23 եպիսկոպոսունք, ու 17 Սրբայքէին: Եւրոպայի շատ մը կողմերէն սպառնալիքներ եղան իրենց դէմ: Պատիւրայ դուքսը, Անդիլիայ թագաւորը, Գերմանիա ևն, սաստիկ յանդիմանութիւններ խարեցին:

Ամէն երեւելի զլուխները թողին լքին զժողովը: Փեղիքս Ե. երրորդն ալ առողջութեանը խնամ տանելու պատրուակաւ Բասիլիայէն Խաւանիա քաշուեցաւ, վերջապէս 45 երրորդ նիստին մէջ (16 Մա-

բարա (73) քաղաքը սկսած էր 1438 ին, շարունակուեցաւ
Փլորենտիայի մէջ 1439 ին, ետքէն Հռոմդոցուեցաւ։ Ժո-
ղովիննպատակներէն մէկն ալ էր՝ Յունական եկեղեցին ու-
ուրիշ Արեւելեան եկեղեցիները միացնել Հռոմայ եկեղեցւոյն
հետ, որն որ ամէն եկեղեցիներուն մայրն ու վարդապետն է։

յիս 1445) իր ընթացքը կախեալ հրատարակեց ժողովը, կամ թէ
լաւ եւա՝ ներքին ու արտաքին ուժէ դրկուած նուազեցաւ ինկաւ։

Արդէն, ինչպէս բախնք, Փերքարայ ժողովը 1458. Յունուար
8 էն ի վեր բացուած, ու շարունակուելու վրայ էր, 160 եպիսկոպո-
սունք Ներած ժողովուած էին կէս մը Բասիլիայէն, ու կէս մ'ալ ուրիշ
կօղմերէն : Աս միջոցին՝ միաբանութեան պատրաստուած Յոյները իր
կողմը վաստկելու կը ճգնէր վերջի շունչին վրայ կուռող Բասիլիայ
ժողովը, անոնց նաւեր խաւրելով : Բայց Յոյները արթուն գտնուելով
չխարուեցան յուշապարհաց հրապարիէն, ու Եւղինէոս Պ. էն խաւ-
րուած նաւերը մանելով շխտակ Փերքարա հասան նոյն տարուան
Մարտ ամսուն մէջ, 700 հոգւոյ չափ, Յովհաննէս Պալէոլոդ կայսրը,
Կ. Պողի Յավիկի պատրիարքը ու շատ մ'ալ երեւելի եկեղեցական ու
աշխարհական իշխաններ մէկտեղ : Երկրորդ նիստին մէջ (15 Փետր.
1458) Քահանայապետն ալ ներկայ էր, ու Բատիլիայ հայրե-
րուն նորէն յորդոր մը խաւրած էր, արդեւել ժողովին մէկդի թող-
լով 40 օրուան մըջոցին Փերքարայ ժողովոյն հետ միանալու : Նոյն
տարւոյն Ապրիլ 8 ին Փերքարայ Մայր Եկեղեցւոյն մէջ երկու (ա-
րեւելեսց ու արեւմտեսց) կողմանէ կազմուած ժողովը վերջապէս
գումարուեցաւ, ու հանդիսական յետով բացուած հրատարակուեցաւ,
ուր 4 ամիս ժամանակակից սահմանուեցաւ, որ միջոցին Փերքարա
պէտք էին գտնուիլ որոնք ժողովին մասնակցըլավ կ'ուղէին : Այս-
պէս առջի հանդիսական նիստը Հոկտեմբեր 8 ին (1458) գումարուեցաւ,
ու մէկդմէկու ետեւէն մինչուկ 16 Երորդ նիստ շարունակուեցաւ, ու
1459ի փետրուարին մինչըւկ Յուլիս 6 Փլորենտիա յառաջ տարուեցաւ :
«Բասիլիա ժողովին սինչը օրինաւոր էր, վասն չէ նէ Հայովնայ, «Բանա-
նաց անունուին ժոխուանորդը, նէ շատ ճէ եպիսկոպոսներ ներկայ իւ ժողուանէն,
բայց երբոր զնուցնեսու վար առաւու, ու զնուցնես ընուրեց, ա՛լ դադարե-
ցաւ եկեղեցաց ժողով ըլլալն, ու դարձաւ եղաւ զարաքորդը, հեքուա-
ծողնէն, ու ճողբեցուցէն, առանց ամենեւին Եկեղեցնեան» : Բելլար-
մինոս, վասն պատերազմող եկեղեց . Պ. Ժ. ու վասն իշխանու-
թեան ժողովց, Պ. Ժ. Ժ. :

(75) § 6' ս նախընթաց (72) ծառօթութիւնը :

Ժողովին գործոց պատմութիւնը կամ արձանադրութիւնը կը դանուի թէ՛ յունարէն ու թէ՛ լատինարէն :

Ներկայ էր Ծայրագոյն Քահանայապետը իրբեւ զա-
հերէց, ու դրեթէ 200 Արեւմտեան ու Արեւելեան Ե-
պիսկոպոսներ . հոն էր նաև Յունաց կայսրը բազմաթիւ
պաշտօնեաներով ու իշխաններով :

Փողովին գործքերը պարունակող յոյն բնադրին նա-
յելով՝ 25 նիստ ունեցած է ժողովը, ուր որ լատին ար-
ձանադրութիւնը 22 բանակցութիւն միայն կր զնէ :

Փողովը՝ 1438 Հոկտեմբեր 8 էն մինչուկ Գեկտեմբեր 13 հրապարակական նիստեր ունենալէն վերջը Փերքարայի մէջ, Փետրուարի կամ Մարտի 2 էն ալ ոկտեմբեր մինչուկ 24 Մարտի հետեւեալ տարւոյն 1439 Փլորենտիա նիստերը շարունակելով, երկայն ատեն ու յաճախ ալ առանձնական գայնադրութիւններով միաբանութեան դիւրին ու տեւական կերպին վրայ խօսակցելին ետեւ, վերջապէս նոյն տարւոյ Յուլիսի 6 ին հանդիսական նիստին մէջ, կողմանց միաբան հաճութեամբը հրատարակուեցաւ յունական եկեղեցւոյ լատինականին հետ կատարած միաւորութեան վճիռը (⁷⁴), որուն վրայ երկու կողմանէ քաջալերուած քանի չափ Եպիսկոպոսներ գովութեան ու խնդակցութեան ճառեր խօսեցան: Աս ամէն բան լրիննալին ետքը Յոյնք իրենց հայրենիքը գարձան: Բայց ժողովը դեռ շարձակուեցաւ, թէպէտ ժողովականաց թիւր

(74) Սիստեմութեան գլխաւոր կէտերը հասարակօրէն ճանչցը և ածներն են. 1. Հողին Սուրբ է Հօք և յԱրդուոյ կը բղիսի իշաւի տենից. 2. Սուրբ Հաղորդութեան խորհուրդը կը նայ թէ՛ ինքուեալ ու թէ՛ բազուշ հացով կատարուիլ. 3. Մեղքերէն (մեղաց պատիժներէն) կատարեալ չըբռուած հողիներուն համար թաւարան կայ, ու հոս կը նայ աղօթքով ու բարի գործքերով անոնց օպնութեան հաս-

նուազեցաւ, այլ ժրաշան աչալը ջութեամբ կը շարունակէր Եւդինէս Քահանայապետը ժողովին Հարցը հետ մէկ-տեղ՝ նաև ուրիշ Արեւելքան եկեղեցիները միաբանելու հոգը յառաջ տանելու, որոնց պատգամաւորները հետըզ-հետէ համանելու վրայ էին: Հայոց եկեղեցւոյն հետ միաբանութիւնը ըրաւ միւնոյն (1439) տարւոյն մէջ (75). Յակոբիանաց հետ 1441 ին, դեռ Փլորենտիայի մէջ. վերջապէս Հռոմ Սուրբանիներուն հետ 1444 ին, այլև Քաղ-դէացւոց ու Մարտնիտաց հետ 1445 ին:

ԺԷ. ՏԻԵԶԵՐԾԱԿԱՆ ԺՈՂՈՎ.

ԼԱՏԵՐԱՆՈՒ Ե.

Լատերանու հինգերորդ ժողովը գումարուեցաւ 1512 էն մինչուկ 1517, Յուլիոս Բ. ու Պետրոս Ժ. Քահանայապետաց օրով, «որպէս զի հին հերետիկութիւնները,

նուիլ. 4. Հռոմիայ Քահանայապետը բովանդակ եկեղեցւոյ մէջ թէ՛ քանդեցունեած ու նէ՛ իբաւանունեած գլուխորունիւն կը բանեցնէ: Քաց ասկէ ամուսնութեան անկուծանելիութեան նկատմամբ լատին եկեղեցւոյ պահանջած ճշգութիւններն ալ յօժարութեամբ ընդունուեցան: Ալցոկ էջ. 686. ու ծան: Բայց ի՞նչ օգուտ . ամէն բան նորէն փաստաւութեան անկեղծ սէրը, այլ լոկ քաղաքական շահն էր: Կայսերութեան վտանգ մը սպառնացած ատեն՝ այնչափ թագապակ որդիք ունեցող Հռոմի եկեղեցւոյն կը մօտենային, վտանգն անցնեւուն պէս իրենց հին խմորին կը դառնային: Բասաներուս վկայ է պատմութիւնը: Ալցոկ. 684-58:

(75) Աս Ժաբանանեած Վատիկանեան մատենադարանի Հայ բը-նագրէն գաղափարեալ օրինակ մը ունինք մեր քովը: Թէ՛ աս, ու թէ՛ զանազան ատեններ Հայոց Կաթողիկոսներուն, կամ թէ ըսեմ

ոլոնք Քրիստոնեայ ազգաց մէջ զեռ ամէն տեղ կատար-եալ ջնջուած չէին, ու նորէն բուսած չար հերձուած-ներն ալ արմատաքի խլուին, թէ՛ եկեղեցականաց ու թէ՛ աշխարհականաց վարքն ու բարքը շտկելու հոգ տարուի, ու վերահաս պատերազմներուն առջեւն առնուի, ամէն մէկուն իրենը տրուի, արդարութիւն ու խաղաղութիւն իրարու համբոյր տան, ու Տեառն մերոյ անուանը հաւա-տացեալները հաշտութեամբ ու միաբանութեամբ յանուն Աստուծոյ . . . ժողովուելով, անհաւատից դէմ պատրաս-տուելու արշաւանքը . . . դիւրացուցուի, ու յաջողութիւն դանայ »: (Յուլ. Բ. Քահ. Հրատիրանաց կոնդակլը):

Ժողովի արձանագրութեան բնագիրը դեռ ամբողջ կը կենայ, որն որ արդէն տալուած ու հրատարակուած է Հռովմ 1520 ին:

Ներկայ էին Ծայրագոյն Քահանայապետը Յուլիոս Բ., ու անոր վախճանէն վերջն ալ Կարդինալաց ժողովոյն մէջ սովորական կարգով ու կանոնով ընտրուած Ղետոն Փ. Քահանայապետը, իբրեւ գահերէցք, ու 120 ի չափ ալ Եպիսկոպոսունք, ու շատ մ'ալ թաղաւորաց ու իշխանաց պատգամաւորներ, որովհետեւ հերձուածներ խլելու, տեղ տեղ խաղաղութիւն հաստատելու, ու անհաւատից դէմ ար-շաւանքներ պատրաստելու վրայ խօսուէր պիտօր:

Բաց ի հանդիսական գումարումէն, որն որ նախա-պատրաստութիւն մըն էր, ու որուն մէջ ժողովոյն սկսած ըլլալը հրատարակուեցաւ, 12 նիստեր կատարուեցան, 1512 Մայիս 3 էն, մինչուկ 1517 Մարտի 16, այսպէս գրեթէ հինգ տարի տեւեց ժողովը:

Առջի եօթը նիստերուն մէջ Պիսայ (76) Հարաժո-

Հայաստանեայց եկեղեցւոյ Հռոմի Մայր եկեղեցւոյն հետ ունեցած յարաբերութիւններուն վրայ երկայն բարակ խօսիլը կը թողում ատե-նին իրոյս ընծայուելու Հայոց եկեղեցական պատմութեան :

(76) Յուլիոս Բ. Քահանայապետը (1503-15) Պետրոսին աթոռը

դովին վրայ խօսուեցաւ, որն որ հերձուածի վտանդ կը սպառնար, հետեւեալ հինգ նիստերուն մէջ ալկոնդակ մը հրատարակուեցաւ հաւատոյ վրայ, որով քանի մը՝ հոգւոյն բնութեանը հակառակ մոլորութիւններ դատապարտուեցան, ու այն ծուռ վարդապետութիւնն ալ թէ փիլիսոփայական ճշմարտութիւնը Աստուածաբանութեան հետ չի միաբանիր: Քանի մը սահմանադրութիւններ հրատարակուեցան եկեղեցական բարեկարգութիւնը պայծառացնելու, ու նոյն ժամանակները բոլոր Քրիստոնեայ աշխարհի վրայ բանութիւն բանեցնող անհաւատից գէմ արշաւանքներ պատրաստելու համար: Դարձեալ՝ աս ժողովիս մէջ ջնջուեցաւ 1438 ին հնարուած զաղիական եկեղեցւոյ սահմանադրութիւնը (77), ու անոր տեղ՝ Ղեւոն Փ. Քահանայապետին ու Գաղիացւոյ Փրանկիսկոս Ա. թագաւորին մէջ ժողովի ատեն չինուած դաշնաւորութիւն մը հրատարակուեցաւ հաստատուեցաւ: Արդ աս դժուարին դործողութիւններն էին պատճառ, որուն համար աս ժողովս « մէկալ սուրբ ժողովներու սովորութենէ դուրս, ու Եպիսկոպոս

ելած տուած էր որ՝ երկու տարի չանցած ժողով մը պիտօր գումարէ: Երբոր էր խօսքին կատարումը օրէ օր կը ձգէր Յուլիս, Եւրոպայի պատերազմները պատճառելով, Մաքսիմիլիանոս կայսրը ու Լուդովիկոս Փ. Գաղղիայի թագաւորը սովիսեցին զինքը, որ ա՛լ խստացածը կատարէ: Քանի մը ապատամք Կարողինալներ ասի առիթ տանելով, ինքնահրաման ժողով մը գումարեցին Պիտայի մէջ (Յ. Նոյեմբ. 1511), ուր Գաղղիայի եպիսկոպոսներէն զատ եկող մը չեղաւ: Յուլիս Խոտիխայ բաները ուղածին պէս կարգի դնելէն ետքը, Պիտայ ժողովը ցրուեց, ու հետեւեալ տարւոյն մէջ Լատերանու Յ. որդ ժողովը բացաւ:

(77) Pragmatique-sanction, այսինքն՝ եկեղեցական բաներու

ներուն ու անոնց եկեղեցեացը մեծամեծ նեղութիւններովն ու մնաներովը » այնչափ երկայն տեւեց, կ'ըսէ Ղեւոն Փ. Քահանայապետը նոյն ժողովին հաստատութեան կոնդակին մէջ, այնպէս որ երբեմն մէկ նիստէն մէկալ նիստ մէկ տարիէն աւելի միջոց անցած է:

Ժ. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ.

ՏԻՒՏԵՆԴԵԱՆ

Տրիտենդի ժողովը գումարուեցաւ 1545 էն, մինչուկ 1563, Պօղոս Գ., Յուլիս Գ., ու Պիոս Պ. Հռոմայ Քահանայապետաց օրով, տասնուվեցերորդ դարու նորազանդից գէմ ուղղափառ հաւատքը պաշտպանելու, ու եկեղեցական բարեկարգութիւնը պայծառացնելու համար: Ժողովին ներկայ էին՝ Հռոմայ Քահանայապետին կողմանէ գահերէց նստելու համար երկու հրեշտակներէն զատ, գրիթէ 200 Եպիսկոպոսունք, եօթը Արքայք, եօթն ալ միաբանութեանց ընդհանուր Կարգապետք, Կայսեր ու ուրիշ թագաւորներու ու իշխաններու պատամաւորները:

Նիստերուն թիւն էր 25, այսպէս. Պօղոս Գ. ին օրով, 1545 Պեկտեմբեր 13 էն մինչուկ 1547 Յունիսի 2 տասը նիստ: Զորս տարի ընդմիջելէն ետքը՝ ուրիշ վեց նիստ ալ գումարուեցաւ Յուլիս Գ. Քահանայապետին օ-

նկատմամբ 1438 ին Կարոլոս Ե. թագաւորէն հրատարակուած առ կարգադրութիւնը, ընդհանուր ժողովոց Հարկաւորութեանը վրայ խօսելէն ետեւ, կ'ուղէր պնդել այն ժամանակներու յուզմանց համե-

ըով, 1551 Մայիս 4 էն, մինչուկ 1552 Ապրիլի 28: Դարձեալ տասը տարի ալ ժողովը ի կախ մնալէն եռքը (որ միջոցին երկու Քահանայապետք, Մարկեզոս Բ. ու Պօղոս Դ. նստեցան), մնացած տասը նիստերը շարունակուեցան Պիոս Դ. ին օրովը, 1572 Յունվար 18 էն, մինչուկ 1563 Դեկտեմբերի 4: Ժողովին այնչափ ատեն (18 տարի) տեւելուն պատճառը բազմապատիկ է, իշխանաց անմիաբանութիւնը, սաստիկ պատճառազները, փոխադրական հիւանդութիւններ, Եպիսկոպոսաց բաշակայութիւնը, Բողոքական իշխաններու դանդաղութիւնը դալու գումարուելու մէջ, այլ և հարկաւոր բաներու անպատճառութիւնը:

Թէպէտ և հասարակօրէն 23 նիստ կ'ըսուի, սակայն պէտք է դիտնալ որ, հազիւ թէ 13 նիստերու մէջ հաւատոյ ու բարի վարուց վրայ խօսուեցաւ, մէկալ նիստերը կամ ժողովներու բացումներ էին, կամ կախումներ, եւ կամ նիստերու շարունակութիւններ:

Ժողովի մէջ դործուածները պատմելը երկայն ու անկարելի ըլլալէն զատ (78), աւելորդ ալ է, վասն զի անոր Հայոց Վայ Վէրաները, որոնք որ Ս. դրոց ու աւանդութեան նկատմամբ, սկզբնական մեղաց ու արդարացուցման նկատմամբ, վերջապէս եօթը խորհրդոց նկատմամբ են, ամենալուսաւոր կերպով ուղղափառական վարդապետութիւններ կ'ընծայեցնեն, այլ և իւրաքանչիւր եկեղեցւոյ վիճակը բարեկարգելու համար տրուած իմաստուն Վէրաները, մանաւանդ ամուսնութեան վերաբերեալները, որոնք ամէնքը այնչափ դարերէ ի վեր ամէն դովութեան արժանի պտուղներ բերած են, մարդիկներուն սիրտն ու բար-

մատ թէ, այդ ժողովները Քահանայապետական իշխանութենէ գերազանց են, Եպիսկոպոսաց ու Արքայից ընտրութիւնը ազատ է, ու պէտք է այնպէս ըլլալ, այսինքն՝ Հռովմէ անկախ, են. են:

(78) Տրիտենդեան ժողովը՝ հայոց ու եկեղեցական բարեկարգու-

քը շտկելու ու ազնուացնելու մէջ — արդէն ամէնուն բերանը կը պարտին, ու ամէնուն ձեռքովը կը շօշափուին, ու ամէն մէկ ուղղափառի սրտին մէջ անծնչելի դրոշմըւած են:

ԺԹ. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ.

ՎԱՏԻԿԱՆԵԱՆ

Վատիկանու ժողովը գումարուեցաւ 1869 Դեկտեմբեր 8 ին, Պիոս Խններորդ Հռովմայ Քահանայապետին օրով, Հռոմ Սրբոյն Պետրոսի տիեղերահոչակ Վատիկան Մայր Եկեղեցւոյն մէջ, ուսկից որ անունն ալ առած է: «Աս տիեղերական ժողովս մէջ, կ'ըսէ նոյն ինքն Ս. Հայրը (Հրաւիրանաց թղթին մէջ 1867 Յունիս) ամենայն ճշգութեամբ պիտ'որ քննուին ու որոշուին ամենէն առաջ ան բաները, որոնք որ մանաւանդ աս ձախող ժամանակներուն մէջ, Աստուծոյ մեծագոյն փառքին կը վերաբերին, հաւատոյ ամբողջութեանը, Աստուածային պաշտաման վայելչութեանը, ու հոգւոց յաւիտենակտն փրկու-

թէն նկատմամբ այնպիսի հիմնական ու ընդարձակ քննութիւններ ըրաւ, կարգեր կանոններ սահմանեց, ու աշխարհականի ու եկեղեցականի բարուցն ու վարուցն ուղղութեանը վերաբերութեամբ այնպիսի օգտակար ու անտնօրինելի օրէնքներ կարգեց, որ վերջի

թեանը, ու թէ՛ աշխարհական կղերականաց ու թէ՛ վանական միաբանութեանց բարեկարգութեանը, ու նոյն եւ կեղեցականաց վրկաւէտ ու հաստատուն ուսումնականութանը, ու եկեղեցական կանոնաց պահպանութեանը, բարեուց ու վարուց ուղղութեանը, երիտասարդներու քրիստոնէական կրթութեանը, ու ամենուն հասարակաց խաղաղութեանն ու միաբանութեանը ::

Ժողովին գործոց արձանագրութիւնը ամենայն ճըշդութեամբ ու զդուշութեամբ շնուրած ու պահուածէ մինչեւ հիմայ, ու այսուհետեւ ալ ամենայն զդուշաւորութեամբ պիտօր շարունակուի ժողովին հետ մէկաեղ :

Ժողովին ներկայ էին ինքն Քահանայապետը իբրեւ գահերէց, 48 Կարդինալը, 40 Պատրիարք՝ զանազան արարողութիւններով, 4 Նախադահք, 126 Արքեպիսկոպոսունք, Արքւմետեան ու Արքւելեան ծէսէ, 508 Եպիսկոպոսունք՝ նոյնպէս խառն արարողութեամբ, 48 Կարդապետք, Աքքայք, Վանահարք ևն, ընդ ամէնը 744 անդամք :

Ժողովը սկսած օրէն (1869 Դեկտեմբեր 8) մինչուկ 1870 Յուլիս 18, չորս հրապարակական նիստ ունեցած է: Առջի նիստը՝ բայցուելուն օրն էր: Երկրորդ նիստը կա-

աստիճանի սուրբ ու պատշաճական ըլլալովին, երեք հարիւր տարիէն աւելի, մինչուկ աս օրս՝ զեկեղեցին կառավարեց, այսինքն՝ ներքին ու արտաքին թշնամեաց հակառակութիւններէն զեկեղեցին պաշտպանեց, ամրացուց ու պայծառացուց, մինչեւ որ Վատիկանեան տիեզերական ժողովը իրենալորդեց, որուն յանձնուած է հիմայ

տարուեցաւ 1870 Յունուար 6 ին մկրտութեան օրը, որոշում կամ հրատարակում մը չեղաւ, բայց միայն հաւատոյ դաւանութիւն տրուեցաւ, Քահանայապետէն սկսեալ մինչուկ վերջին Եպիսկոպոսը, ու Աւետարանին վրայ երդում ըրին: Երրորդ նիստը կատարուեցաւ 1870 Ապրիլ 28 ին, որուն մէջ հրատարակուեցաւ վարդապետական սահմանագրութիւն Յիսուսի Քրիստոսի եկեղեցւոյն վրայ, չորս գլուխներու բաժնուած: Զորբորդ գլուխուն մէջն է Հռոմայ Քահանայապետին վարդապետութեան անսխալութեանը որոշումը, երբոր յԱ.Բ. խօսելու ըլլայ: Իւրաքանչիւր գլուխուն մէջ նաև նզովքներ կը պարունակուին անհնազանդներուն համար:

Զորբորդ նիստէն վերջը ժողովի Հայրերուն հանգիստ տրուեցաւ, ու մօտաւոր թեմերու Եպիսկոպոսներուն ալ հրաման եղած էր աթոռներնուն դառնալու, մինչեւ նոյեմբեր ամիսը, որ ատեն ժողովը պիտօր նորէն շարունակուէր, բայց աս միջոյիս Պազզիայի ու Շրուսիայի մէջ պատերազմ հրատարակուելով, շատ եպիսկոպոսներ ալ ստիպուեցան իրենց հօտերուն քովը գտնուելու: Աս շը վորթութիւններու վրայ աւելցաւ Հռոմայի գրաւումը իտալական զօրաց թնդանօթներով: Այսպէս Քահանայապետին աշխարհական իշխանութեանը հետ մէկ տեղ նուի-

Աստուածային նախախնամութենէն եկեղեցւոյ ապագային խնամանելը, ժամանակիս ամբարիչտ սկզբանցը զէմ կռուելով:

բապետական բարձրագոյն պաշտօնին անկախութիւնն ալ վերցուած ըլլալով չի կրնար Վատիկանու Սուրբ Սիւնհոդոսը յառաջ տարուիլ (79) : Ասոր համար ինք Քահանայապետը առանձինն կոնդակով (20 Հոկտ. 1870) կախեալ հրատարակեց ժողովը անորոշ ժամանակու, այսինքն մինչեւ որ Աստուծոյ նախախնամութիւնը հաճի, իր եկեղեցւոյն առջի անկախ ազատութիւնը չնորհելու :

(79) Տե՛ս Հայոց Քահանայապետը, կամ ի՞նչ պէտք է Քահանայապետին աշխարհական էլեանունիւն տիտղոսիւ՝ անցած տարի 1871 Գավաֆեան գրավաճառ Յովսեփիայ տպագրութեամբ հրատարակուած տետրը (էջ, 17, են) :

ՏԱԽՑԱԿ ԺՈՂՈՎՈՅ

ԺԱՄԱՆԱԿԻ ԺՈՂՈՎՈՅ — Նիկիայ Ա. 325 ին — Կոստանդնուպոլսի Ա. 584 ին — Եփեսոսի, 451 ին — Քաղկեդոնի, 451 ին — Կ. պոլսի Բ. 555 ին — Կ. պոլսի Գ. 680-81 ին — Նիկիայ Բ. 787 ին — Կ. պոլսի Դ. 869-70 ին — Լատերանու Ա. 1123 ին — Լատեր. Բ. 1159 ին — Լատեր. Գ. 1179 ին — Լատեր. Դ. 1215 ին — Լուգդոնի Ա. 1245 ին — Լուգդոնի Բ. 1274 ին — Վիեննայու, 1311-12 ին — Կոստանդիայ, 1414-18 ին — Փլուրենտիայ, 1438-59 ին եւ շարունակուած ի Հոռվիլ — Լատեր. Ե. 1512-17 ին — Տրիտենդեան, 1545-65 ին — Վատիկանեանը՝ ըսկաւ 1869 դեկտ. 8 ին, ի կախ միաց 1870 Յուլիս 18 ին :

ՆԵՐԿԱՅ ԳՏՆՈՒԵՅԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԻՆԻ — Նիկիայ Ա. ին մէջ 518 — Կ. պոլսի Ա. ին 150 — Եփեսոսկանին 210 — Քաղկեդոնականին 650 — Կ. պոլսի Բ. ին 165 — Կ. պոլսի Գ. ին 170 — Նիկիայ Բ. ին 567 — Կ. պոլսի Դ. ին 102 — Լատերանու Ա. ին 300 էն աւելի — Լատեր. Բ. ին զրեթէ 1000 — Լատերան. Գ. ին 500 էն աւելի — Լատերան. Դ. ին 485 ու ուրիշ Առաջնորդներ 800 էն աւելի — Լուգդոն. Ա. ին 140, ու շատ մ' ալ Առաջնորդներ — Լուգդոն. Բ. ին 500, ու ուրիշ Առաջնորդներ 60ի շափ — Վեննականին 500ի շափ, ու շատ մ' ուրիշ Առաջնորդներ — Կոստանդիային, 200 ու ուրիշ առաջնորդներ — Փլուրենտեանին զրեթէ 200 — Լատերան. Ե. ին զրեթէ 120 — Տրիտենդեանին, 200ի շափ, ու ուրիշ Առաջնորդներ — Վատիկանեանին, 696 ու 48 ալ ուրիշ Առաջնորդներ :

ԺՈՂՈՎՈՅ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՆԵՐԸ — Նիկիայ Ա. ին ժամ., Ս. Սեղբեատոս Ա. — Կ. պոլսի Ա. ին ժ. Ս. Դամասոս Ա. — Եփեսոսկանին ժ. Ս. Կեղեսափենոս Ա. — Քաղկեդոնականին ժ. Ս. Գեւոն մեծ — Կ. պոլսի Բ. ին ժ. Վիգիլիոս — Կ. պոլսի Գ. ին ժ. Ս. Աղաթոն — Նիկիայ Բ. ին ժ. Ս. զրիանոս Ա. — Լատերան. Ա. ին ժ. Կաղապոս Բ. — Լատերան. Բ. ին ժ. Իննովիկենտիոս Բ. — Լատերան. Գ. ին ժ. Աղեքսանդր Գ. — Լատերան. Դ. ին ժ. Իննովիկենտիոս Գ. — Լուգդոնի Բ. ին ժ. Երան. Գրիգոր Ժ. — Վեննականին ժ. Կղեմէս Ե. — Կոստանդիային ժ. Յովաննէս ԽՊ. Գրէիչոք ԺԲ., Բէնեդիկտոս ԺՊ., Մարտինոս Ե. — Փլուրենտեանին ժ. Եւգինէս Գ. — Լատերան Ե. ին ժ. Յուլիոս Բ., Ղեւոն Ժ. — Տրիտենդեանին ժ. Պողոս Գ. . Ակիզը,

Յուլիոս Գ. չորս տարի ընդմիջահատելցն ետքը. Մարկեղոս Ռ. ու Պօ-
դոս Դ. տասը տարի ընդմիջահատութեան ժամանակ . Պիոս Գ. . ի
կատարածին — Վատիկանեանին ժ. Պիոս Թ.

ՔԱԾԱՆՑԱՅԵՏՆԵՐԸ ԱՆՁԱՅՄԻ ԳԱՀԵՐԻՑՈՒԹԻՒՆ ԸՐԻՆ —
Լատերան. Ա. . Բ. Գ. ու Գ. ժողովին — Լուգոսն. Ա. ու Բ. . ժողով —
Վենականին — Կոստանդիային — Փլորենտեանին — Լատերան. Ե. ժող. —
Փոխառքներով ժամերեցութեան ըրբն նիկիայ. Ա. . ժող. — Եվեկանակա-
նին — Քաղկեդոնականին — Կ. պոլսի Գ. ին — Նիկիայ Բ. ին —
Կ. պոլսի Դ. ին — Տրիտենդեանին — Խոկ Կ. պոլսի Ա. ին ու Բ. ին
ոչ անձամբ , ու ոչ ալ փոխանորդներով գահերեցութիւն ըրբն , առ-
կայն և այնպէս երկուքն ալ ետքէն Քահանայազետներէն ընդունուե-
ցան ու հաստատուեցան :

ԶԱԾԱԳՈՎՈՒԹԻՒՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ Հասարո՞յ Հիմն ու
նախատակ դրուած էր ամէն ժողովներուն : Նմանապէս Քարեկարգու-
թեան իրաւանց ու վարութեան համար ճգնեցան ամէնքն ալ ,
բաց ի Կ. պոլսի Բ. . ու Գ. ժողովներէն : — Երեւելս Եկեղեցական բա-
րուսադասաց ու վեճից համար՝ Եվեկանականը — Քաղկեդոնականը — Կ.
պոլսի Գ. ու Դ. — Լատերան. Ա. . Վենականը — Կոստանդիա-
յինը — Լատերան Ե. — Արեւելքան Եկեղեցին Հառավիշտականին հետ նորին
Քաջնելու համար՝ Լուգոսին Բ. — Փլորենտիայինը : — Առաջ պարբե-
րացի , ու նորիքան Հառավիշտական կայսերութեան ինքրոցը համար՝ Լա-
տերան . Ա. . ու Գ. — Լուգոսի Ա. . ու Բ. — Վենական — Լա-
տերան Ե. . ժողովները : —

ՏԵԽԵՑԻՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ — Նիկիայ Ա. . երկու կամ երեք ամիս —
Կ. պոլսի Ա. , զրեթէ երկու ամիս — Եվեկանին , երկու ամիսէն
աւելիք՝ Քաղկեդոնին , երեք շաբաթ — Կ. պոլսի Բ. . մէկ ամիս —
Կ. պոլսի Գ. . տասն ամիս — Նիկիայ Բ. . մէկ ամիս — Կ. պոլսի Գ. .
Հինգ ամիս — Լատերան Ա. . տասնութէկ օր — Լատերան Բ. .
տասնութէօթն օր — Լատերան Գ. . տասնութինդ օր — Լատերան Դ. .
Քսան օր — Լուգոսին Ա. . քսան օր — Լուգոսին Բ. . երկու ամիս ու
տասն օր՝ մէկ ամսուան ընդմիջահատութիւնն ալ մէկտեղ համբերով —
Վենականի , եօթն ամիս , շատ ամիսներով ազատութին ալ մէջն է —
Կոստանդիայ , երեք տարիէն աւելիք՝ Փլորենտիայ , ինն ամիս ամ-
բողջ ժողովականներով , ու քանիմը տարիներ՝ սակաւաթիւ անդամ-
ներով — Լատերան . Ե. . հինդ տարի — Տրիտենդեանը , տասնութը
տարի , տասնուչորս տարի զանազան ընդհատումներով մէկտեղ : —
Վատիկանեանը , առջի շրջանին մէջնեօթն ամիս ու տասնութէկ օր: —
ԳՈՐԾՈՅ ԿԱՄ ՆԻՍՏԵՐՈՒՆ ԵՒ ԿԱՄ ԲԱՆԱԿՅՈՒԹԵԱՆՅ

ԹԻՒԻՆ — Նիկիայ Ա. ին ու Կ. պոլսի Ա. . ին թէւը չէ զիացուէր —
Եվեկանին , եօթը — Քաղկեդոնի տամնութեց — Կ. պոլսի Բ. ին ու
թը — Կ. պոլսի Գ. ին տասնութը — Նիկիայ Բ. ին ու թը — Կ.
պոլսի Դ. ին տասը — Լատերան . Ա. ին ու Բ. ին նիստերուն թիւը
չի գիացուիր — Լատերան . Գ. ին ու Գ. ին երեք — Լուգոսն Ա. ին
երեք — Լուգոսն . Բ. ին վեց — վենականին երեք — Կոստանդիային
քառատասունուհինդ — Փլորենտեանին , քսան ու հինգ՝ յունարէն ար-
ձանագրութեան համեմատ , քսանուերկու՝ Լատիկանին համաձայն —
Լատերան Ե. . ին տասնուերկու՝ Տրիտենդիանին տասնուիրեք , կըրկ-
նումները կամ շարունակութիւնները չհաշուելով — Վատիկանեանին ,
չորս , սկսելին մինչուկ հանգչիր .

ԺՈՂՈՎ ՄՏՆՈՂ ԿԱՅՍԵՐՆԵՐ ՈՒ ԹԱԳԱՆԻՈՒՆԵՐ — Լուստան-
դիանոս Մեծը՝ Նիկիայ Ա. . ին — Մարկեհանոս՝ Քաղկեդոնականին —
Կոստանդիանոս Պողոնադոս՝ Կ. պոլսի Գ. ին — Բասիլիոս Հայազդին՝
Կ. պոլսի Գ. ին — Կայսրուհին Երինէ , Կոստանդիանոս Պորփիրո-
սէն որդութը՝ Նիկիայ Բ. . ժողովին կատարածը — Բաղդովինոս Բ. .
Կ. պոլսի Լատին կայսրը , ու արիշ իշխաններ՝ Լուգոսն . Ա. ին —
Յակոբ Արագոնիայ թագաւորն ու ուրիշ իշխաններ՝ Լուգոսն Բ. ին —
Փիլիպոս Գաղղիայի թագաւորը , ու ուրիշ իշխաններ՝ Վենականին
— Սիրիամաննդոս կայսրը ու ուրիշ իշխաններ՝ Կոստանդիային —
Յովհաննէս Պալէոլոդ՝ Կ. պոլսի Կայսրը , Փլորենտեանին — Վատի-
կանեանին Գ. . Հրապարակական նիստին ներկայ դժոնուած են Աւո-
տիայի Եղիսարէթ կայսրուհին ու ուրիշ իշխաններ : —

ԺՈՂՈՎ ԱԿԱՆ ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԻ ԿԱՄ ԱՐՉԱՆԱԳՐՈՒ-
ԹԵԱՆՅ ԲՈՎԱՆԴԱԿԱՆ ՊՈՒԹԻՒՆԻՑ — Դեռ անկարուստ կը պահուին՝ Ե-
վեկանականին — Քաղկեդոնականին — Կ. պոլսի Ա. ին ու Գ. ին —
Նիկիայ Բ. ին — Կ. պոլսի Գ. ին — Լուգոսն Ա. ին ու Բ. ին —
Կոստանդիային — Փլորենտեանին — Լատերան . Ե. ին — Տրիտեն-
դեանին — Վատիկանեանին : —

Կորսուած են՝ Նիկիայ Ա. ին — Կ. պոլսի Ա. . ին — Լատերան,
Ա. ին Բ. ին , Գ. ին , ու Դ. ին — Վենականին :

12

Ձեր 204.

ՀՀ Ազգային գրադարան



NL0115032

